

2485

ԱԿՈՒԹԻՒՆ ԿԻՒՑԵՄՊԻՐԿ ԳՐԱՏԱՆ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՑԵԱՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՏԵՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Ե. ՏՊԱԿՐԻՓԹԻՆԻ

491.99.5

4-14

Ա. Թ. Լ. Ք.

ԳՐԱՏԱՆ ԿԲՈՒԺԵԱԳՐԿ

1928

2010

ԱՐԴ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ

ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ ՏՄՈՒՐԸ

ԳԼԽԱԳԻՐ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Ը Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Զ Ղ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Պ Ո Ս Վ Ը Ծ Ը Ց

Ի Փ Ք Օ Ֆ

ԲՈՒՐՋԱԳԻՐ

Մ Բ Գ Դ Ե Զ Է Ը Ը Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Զ Ղ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Պ Ո Ս Վ Ը Ծ Ը Ց

Ի Փ Ք Օ Ֆ

ԵԽԱԳԻՐ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Ը Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Զ Ղ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Պ Ո Ս Վ Ը Ծ Ը Ց

Ի Փ Ք Օ Ֆ

ԴԱՍ. — ԼԵԶՈՒԻՆ ՏԱՐՐԵՐԸ

- 1.— Բոլոր մարդիկ միւսոյն լիզուն չեն խօսիր. ամէն ազգ իրեն յատուկ լեզուն ունի:
 - 2.— Հայերը կը խօսին Հայերէն, որ իրենց մայրենի լեզուն է:
 - 3.— Հայ լիզուի քերականութիւնը կը սորվեցնէ այերէն անսխալ խօսիլ և գրել:
 - 4.— Գրելու և խօսելու համար կը գործածուին բառեր. այսպէս՝ երբոր ըսենք պարուն հկառ» , կը դործածենք երկու բառ զարուն և եկալ:
 - 5.— Բառերը կը կազմուին ձայներէ . այսպէս՝ զարուն բառը կազմուած է հինգ ձայներէ գ-ա-ր-ու-ն:
 - 6.— Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումայ կ'արտայացուին, վանկ կը կազմեն. այսպէս՝ ձի մէկ վանկ է . դա-րակ՝ երկու վանկ է , ա-դա-չանի երեք վանկ է :
 - 7.— Զայները գրելու նշանները կը կոչուին տառ շեմա գիր:

Հարցարան. — Բոլոր մարդիկ միեւնոյն լեզուն կը խօսին .— Հայեր ի՞նչ լեզու կը խօսին .— Հայ լիզուի հերականութիւնը ի՞նչ կը սուրվեցնէ .— Խօսելու և գրելու համար թիջեր կը զործածուին .— Օրինակով բացատէ՛ .— Ի՞նչ է վանիկը .օրինակներով բացատէ՛ .— Ի՞նչ է առողջապահութիւնը .

Համաճիգ 4. — Օրինակեցե՛ք հետևյալ բառերը, իւրաքանչյիւրի առաջին աշխարհ ու բանից ձայնե պարկառած է:

Վարդ, սիւն, զուն, շնորհ, երշշակ, օրական, պայտ, հինգ,
մետաղ, պարանոց, արին, սուրբառնութիւնքիւնք, հիացում, հայ,
հաւատածոյ, յանդիմանուքիւնք, առաջ, Երևանը, անձինչ, հաջի, Ար-

Օրինակ. — Վարդ, ձայն ՀԱՅՈՒԹՔԻ. Յ մայիս. — հոկտեմբեր. 52363 ա.

СУВЕРЕНЫ.— АЛЬ БАДЬЕРС.

Վահ բամ եօ թը սա բե կան է : Եպատ լու կըր-
նայ իօս սիլ : Ա մէն օր զպ բոց կ'եր թալ : Ար-
դէն իսկ զի ալ կար դալ
իր ըն թեր ցա լու նին սի-
րուն պատ մու թիւն նի-
րը : Գիր գ բե լու ալ ըս-
կը սաւ : Վահ բամ լս տու-
զիւ բա բի ա չա կերա
մըն է : Դալ բո ցին եւ դա-
սի բուն տու ած է իր բո-
լոր ա չա զըս թիւ նը : Իր գաս աի ա բակն ու ծը-
նոս ոռ առն են իր մէ :

Խոսակցորին: — Վահրամ խանի տակելու է. — Տարուած
մտք խանի օր կայ, բանին ամիս, խանին ըստար. — Վահրամ խոսի
մտք. Ամեն որ ու ուր կերպայ. — Վահրամ կարսով զիտ. — Խօչ
զիտ. Ամեն որ ու ուր կերպ. — Վահրամ զիտ այ զիտ. — Գեկլու համար ինձն բակ բակաց. — Վահրամ զիտ այ զիտ. — Գեկլու համար ինձն բակ բակաց.

Ճաշկանց 2. — Կարգացե՞մ վերի հասուածը՝ վաճիկը բաժանումներ պատճենեավ. յեսօ զատ զատ ցոյց տուի պարունակած բաներ:

Համայնք 3. — Օրինակեցէ՛վ հետևող բաներ

Մէկ պանզագ, թիթեր
ուն, յարդ, լու, սկր-շատ, ցաւ, խանդ, փայտ, մեղր, ծայր:
ըրպի պանզագ, թիթեր

զԱՏԱԿ, ՄԱՆԵՐ, ԲԱՄԱԿ, ԱՐԱՊ, ԿՄՐԺԾ, ԲԱՑԱԿ, ԳԱՎԱԿ.
ՁԼԻՎԱՐԴ, ԲԱՆԿԱԿ, ԽԱՅԵԼ, ՄՀԱԿ:

Աշտարակ, յիշարակ, մահանայ, բարեկամ, ուսուցիչ, ապակի, բանկապին, ձառագայր, սարսկոյ, յարիշան, շրնորդիւն:

Համականգ 4. Վերի բառերը բարձրացնելու վայրությունը կանոնավոր իրավունքի մեջ է:

ԴԱՄ. — ԶԱՅՆԱՒՈՐ ԵՒ ԲԱՂԱԶԱՅՆ ՏԱՌԵՐ

8. — Ծառերէն մէկ քանիները պարզ ձայներ են և
ինքնին կը հնչուին։ Ասոնք են
ա, ե, է, ը, ի, ո, օ։

Այս տառերը ձայնաւոր կը կոչուին։

9. — Ծառ մը տառեր առանձին չեն կրնար ձայն
ալ, այլ այս ձայնաւորներէն մէկուն միանալու են
որպէս զի հնչուին։ Ասոնք նն՝

բ, դ, զ, զ, թ, ժ, խ, ծ, կ, է, ձ, ղ,
ճ, մ, ն, շ, չ, պ, ջ, ո, ու, վ, տ, ր, ց, փ, ք, փ։

Այս գիրերն ալ բաղաձայն կը կոչուին։

10. — Յ' և ւ տառերն ալ գործածութեան պարա-
զային համեմատ երբեմն կէս ձայնաւոր են, երբեմն
բազուծայն։ Ասոնք ալ կիսաձայն կը կոչուին։

Այսպէս՝ յ տառը դոյս բառին մէջ կիսաձայն, յանգ
բառին ոկիզը բաղաձայն է. ւ տառը նիւր բառին
մէջ կիսաձայն, բառով բառին մէջ բաղաձայն է։

Հաւացարան. — Ո՞ր տառեր ինցին կը ննչուին. — Ասոնք ի՞նչ
կը կոչուին. — Ո՞ր տառեր առանձին չեն կրնար հնչուի. — Ասոնք
ի՞նչ կը կոչուին. — Ո՞ր տառեր կիսաձայն են. օրինակներ տուե՞ն։

Հաւահանգ 5. — Օքինակեցէ՛ հետեւալ բառերը, յեսոյ կարդա-
ցէ՛ զանոն, վաճիկեն իւսում անշատար արտասանելով։

ԶԲՈՅ ՎԱՅՆՈՎ. ԲԱՌԵՐ

Հինածաղիկ, հպիկապա, եկեղեցի, մատեմազիր, շարախաղաց,
լրսիոխան, վաւերական, բաւեկենայան, խնամակալ, կանոնար։

ՀԻՆԴ ՎԱՅՆՈՎ. ԲԱՌԵՐ

Մատեմադարան, աշխարհագորուրիւն, բանասիրական, մատուրա-
կու, անձնագոհուրիւն, ստուազանուած։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԶԳԱԿԱ ԸՆԿԱՅՐԸ

Յա կո բիկ իմ ըն կերս է։ Մեր տու նին քով
կը բ նա կի։ Յա ճախ
մէկ տեղ կը խա զանք։
Ան ցած օր ին ծի խա-
զա լիք ներ նուիրեց. ե-
րէկ ալ իր շ ան չա նը
փոխ տ ուաւ ին ծի։ Ծը-
քեղ գիրք մը ու նի ո բուն
պատ կեր ներ րը կը ցուց-
նէ ին ծի։ Երբ դպ լոց
եր թանք կը բռ նէ իմ ձեռ քէս, իմ կո զո վա
տա նհ լու կ'օգնէ, և ե թէ յար ձա կում մը ըլ ւայ
վ բաս զիս կը պաշտ պա նէ։

Խօսակցութիւն. — Ո՞վ է ընկերդ. — Ու՞շ կը ընակի. —
Միասին ի՞նչ կ'ընէ. — Ինչե՞ր տուաւ ենցի անցած օր եւ եւէկ.
Ի՞նչ խաղալիսներ զիտէ. — Յակորիկ ի՞նչ ունի. — Անոր գրին
մէջ ինչե՞ր կան. — Դարեց երայու ատեն Յակորիկ ի՞նչ օգնու-
թիւններ կ'ընէ ենցի. — Յակորիկ ի՞նչպիսի ընկեր մըն է։

Հրահանգ 6. — Կարդացէ՛ վերի հատուածը բառերուն խնե-
կան վանկէ բաղկացած ըլլալի ոռուեցէ՛ բերանացի։

Հրահանգ 7. — Հետեւալ բառերուն ձայնաւոր եւ բաղա-
ձայն տուերը ոռուեցէ՛ բերանացի։

Բանէ, գագար, դրօշկ, զելէ՛ բակ, ժխոր, շարան, խորխո-
րա, ծովակ, կրօնէ, երանան, ձող, ճաճանէ, մեղի, նամ, շողակն,
շար, պիսակ, իւր, ուսկան, սառ, վեր, տաշ, ըմբիշ, ցանց, փախա-
ցան։

Հրահանգ 8. — Եերանացի ոռուեցէ՛ բէ հետեւալ բառերուն
ըէշ յ եւ ւ բաղաձայն են թէ կիսաձայն։

Գայլ, յարդ, հոր, բաւական, զոյն, գոյական, մեծայաց,
փայթ, այիր, հարա, յեսան, իոյ, հայ, գարուս, հաշիւ։

Հրահանգ 9. — Հետեւալ բառերուն սկիզբը մէկ մէկ բաղա-
ձայն աւելցնելով նոր բառեր կազմեցէ՛ ու գրեցէ՛։

Աղ, անձ, ակ, եղ, այր, եղ, ող, որդ, օդ, ոյժ, արօ։



ԴԱՅՈ. — ԽՕՍՔ ԵՒ ԻՐ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

11. — Որ եւ է բառ ինքնին ամբողջ մտածում մը
չի կրնար արտայացանել . օրինակ՝

Վարդ բառ մըն է որ կը նշանակէ ամէնուս ծանօթ
հոսաւէտ ծաղիկը , բայց երբ վարդին վրայ բան մը
խորհիմ եւ յայտնել ուղեմ, պէտք է որ քանի մը բառ
քովէ քով զնեմ եւ ըսեմ.

Շաղիկներուն մէջ վարդը շատ կը սիրեմ :

12. — Բանի մը բառեր իրար քով զնելով ալ դար-
ձեալ խօսատ մը չի յայտնուիր , եթէ բառերն ուղիղ
շարուած չեն . օրինակ՝

Եթէ ըսենք «Չորս ունի տարի եղանակ» . ասիկա
խօսք չըլլար , որովհետև իմաստ մը չի յայտներ , բայց
երբոր բառերուն շարքը շտկենք ու ըսենք «Տարին
չորս եղանակ ունի» այն առեն իմաստ կ'ուտայ :

13. — Երբոր քանի մը բառեր ուղիղ շարքով ի-
րարու քով գրուած են , ամբողջ մտածում մը յայտնելու-
հոմար , կը կոչուին խօսի :

Հարցուած. — Մէկ բառով ամբողջ մտածում մը կենայ առ-
ասայուիլ . — Օրինակ մը բացառէ . — Բառերն իրարու են դնե-
լով իմաստ մը չի յայտնուիր . — Աւեմն ի՞նչպէս կը յայտնուի . —
Օրինակ մը բացառէ . — Ի՞նչ է խօսիք :

~~Հարցուած 10.~~ Հետեւալ բաղանայթներուն մէջեն մէրմէկ
ձախու ու դնելով բառեր կազմեցէ՛ եւ գրեցէ՛:

Դ-զ ։ զ, զ-ր, շ-է, իւ-ս, ծ-ու, հ-ւ, ձ-զ, ձ-ր,
մ-ւ ։ ն-ր, շ-ն, ւ-ւ :

~~Հարցուած 11.~~ Հետեւայներուն սկիզբի բաղանայթները փա-
խելով նոր բառեր կազմեցէ՛ եւ գրեցէ՛:

փող, բամակ, հայր, լուր, նուն, մարախ, բոյլ, լայն, շիտկ:
Օրինակ . — փող, նոն, եւն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԻԵՆԻ ՊԶՏԻՆ ԵՄ

Ես ծնողքիս ի՞նչ ընկել կրնայի ,

Դեռ չատ պղտիկ եմ , ո՞հ , գեռ չատ պղտիկ . . .

Բայց ահա թէ ի՞նչ կ'ըսէ իմ սրտիկ .

— Պիտի սիրեմ յոյժ մայրիկն իմ բարի .

Կրնամ զինքը սիրել , թէե եմ պղտիկ :

Ու գեռ առելի ի՞նչ կրնայի ես ,

— Այս թէ գպրոցին մէջ ուր եմ այժմիկ

Ըլլալ հնազանդ , խելօք հնազարտիկ

Ու միշտ ուշադիր գասերուս : Ա'յօպէս

Կրնամ ես ըլլալ , թէե եմ պղտիկ :

I. Ա-ԱԳԻՉՊՈՂ

ԹՐՋ. 6. 9.

~~Հարցուած 12.~~ Հետեւալ հետակութիւնները տուող բառե-
ր դնելով բառ քէ ի՞նչ կը կոչուին :

Այն որուն աշըն չի ժևսեն , որուն ականը չի լուր , որ բնա
քի իրնատ խօսիլ , որուն մէկ ոնքը կարմ է , որուն ծնողիր մեռած է ,
որուն զուխը մազ չկայ , որուն կունակը դուրս ցցուած է , որուն հս-
ակը շատ կարմ է , որուն ամուսինը մեռած է :

~~Հարցուած 13.~~ Հետեւալ բառերէն բաժարաւուներակ լու-
ցուցէ վարի խօսերի:

Դարք ինը , ժամազործը , սպագրիլը , կոշկակարը , ցուլիակը , բը-
րուորը , դիրակը , փայտահարը , բեռնակիրը :

. . . կոշկի կը կարէ: . . . ժամացոյց ըր շինէ: . . .
կողպաճի կը դարբնէ: . . . զիրէ կը սակէ: . . . հացուս կը կա-
րէ: . . . բռն կը կրէ: . . . փայտ կը կրէ: . . . նողէ
ամաններ կը շինէ: . . . կերպաս կը գործէ:

~~Հարցուած 14.~~ Օրինակեցէ՛ հետեւալ բառերը վաճիկը-
գատելով իրարու օրինակն պէս:

Դրիմի , այժ , միր , ռեւան , կակ , այժ , ծուրակ , ական , բա-
զուկ , ուռ , մեռ , սամսիս , որումի , սողայն , աղոր , անոր , ոք:

Օրինակ . — Դրիմի , եւն :

ԴԱՍ.—ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

14.— Խօսքը կրնայ ըլլալ գրաւոր և քերանացի:

15.— Բառ մը կամ խօսք մը գրելու ատեն պէտք
է ուշադիր ըլլալ որ սխալ չգրուի. օրինակ՝
Քիրիոր բասը յի ժիղավ

Այս խօսքը սխալ գրուած է. ուղիղն է հետեւալը.
Գրիզոր դասը չգիտաւ:

16.— Բառերն ու խօսքերը ուղիղ գրելու կանոնը
կ'ըսուի ուղղագրութիւն:

17.— Գրաւոր խօսքի մէջ կանոն է բառերը մէջ-
մէկ քիչ իրարժէ հեռու գրել, որպէսզի իրարու չխառ-
նուին:

18.— Խօսք մը գրելու սկսած ատեն առաջին դիրը
պէտք է զլսագիր գրել:

19.— Երբոր խօսքը վերջանայ, վրայէ վրայ սապէս
(+) երկու կէտ կը դրուի որ կը կոչուի վերջակէս. օրինակ՝
Թշուառ կ'ըլլայ մարդ երբ որ չաշխատիր:

Հարցարան. — Խօսքը բանօի տեսակ է. — Բառ կամ խօսք մը
գրելու ատեն ի՞նչ բանի պէտք է ուղարփի ըլլալ. — ի՞նչ է ուղղագր-
ութիւնը. — Գրաւոր խօսքի մէջ բառերը ի՞նչպես պէտք է գրել. —
Խօսքի մը առաջին գիրը ի՞նչպես կը գրուի. — Երբոր խօսքը վերջա-
նայ ի՞նչ նշան կը դրուի: Գր' է ամբողջ խօսք մը:

Խրահանգ 15. — Հետեւեալ խօսքերը ուղիղ տարի վերածելով,
գրեց' է, դնելով նաև զիխագիրներն ու վերջակետներ:

բայսերուն օգտակար անձեւը է
այս կամ մէջ անտարին ծառեր
փալւ՝ վարդը ունի
է աղի ջուրը ծավալն
տղան խելացի կը սիրուի ծնողէն իր
եմ եւ եկար այսու

ԸՆԹԵՑՈՒՄ. — ԱՇԽԱՏԱ. ԱՇԽԱՏԱ

Աշխարհիս մէջ ամէն ոք կ'աշխատի: Նայեցէ ք-
ձեր չորս դին. ահա՛ երկրագործը կը հերկէ հողը, ե-
զերը կը քաշեն արօրը, հովիւը կա-
րածէ ոչխարները, շունը կը հսկէ հօ-
տին վրայ, մեղուն հիւթ կը քաղէ
ծաղիկներէն, հանքաղործները կը
փորեն գետինը, նաւաստիները կը
սուրան ծովուն վրալ, հացագործը
կ'եփէ մեր հացը, գերձակը կը կա-
րէ մեր հագուստը, կօշկակարները
կը կարեն մեր կօշկիները, որմագիրներն ու հիւսնե-
րը կը շինեն մեր տուները, ուսուցիչները ձեզի դա-
կուատն: Դուք ալ աշխատեցէք, աղա՛ք, աշխատու-
թիւնը աշխարհի օրէնքն է:

Խօսակցութիւն — Աւխարհի մէջ ամէն ո՛վ ի՞նչ կրնէ. —
Երկրագործը ի՞նչ կրնէ. — Եղերը, հովիւրը, մեղունը, հան-
քաղործը, նաւաստիները, հացագործը, դեմակը, կօշկակը, որմա-
գիրներն ու հիւսները, ուսուցիչները . . . : Դուք ալ ի՞նչ պա-
տիք ընել . — Սեխատութիւնը ի՞նչ է:

Համահանգ 16. — Օրինակեցէ՛ վերի հատուածը եւ խօսերը
իրաւու զատեցէ՛ ուղղահայեաց զիծեռով.

Խրահանգ 17. — Ուսուցին բելադրութեամբ ուղղագրեցէ՛
նոյն հատուածը.

Համահանգ 18. — Օրինակին պէտ խօսեր կազմելով գրեցէ՛,
խորհինով հետեւալ բառերուն վրայ:


Շերամ եւ մետասի, մեղու եւ մեղր, հաւ եւ հաւկիր, սարդ եւ
ուսայն, կով եւ կար, որքառունկ եւ խաղող:

Օրինակ. — Շերամ մետասի կ'արտադրէ:

Խրահանգ 19. — Գարձեալ խօսքը կազմելով գրեցէ՛ նե-
տեւեալ բառերուն վրայ:

Արեգակ, կրակ, պարտեզ, շուկայ, դեղն, մասիս, պայուսակ:

Օրինակ. — Արեգակը ծագեցաւ: շուկայի բուդր զնեցի, եւն:



ԴԱՍ.—ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱՇՍԿԱՆ

20.—**Խօսքը** կազմող բառերը տեսակ տեսակ են և քերականութեան մէջ զատ զատ անուններով կ'որչ ին:

21.—Անձի, տեղի, կենդանիի, բոյսի և իրերու անունները կը կոչուին անուն կամ գոյական. օրինակ՝

Վարդան, մայր անձի անուն են և գոյական են:

Վան, կիլիլիա տեղի » » » » »

Զի, մրցիւն կենդանիի » » » » »

Սոխ, ցորեն բոյսի » » » » »

Արոն բան իրի » » » » »

22.—Երբոր անձի մը կենդանիի մը կամ իրի մը ի՞նչպէս ըլլալը հասկցնել ուզնիք, անոր անունին քո / կը դնենք ուրիշ տեսակ բառ մը որ կը կոչուի ածական, «որ ծոյլ տղայ, ի՞նչպէս տղայ — ծոյլ

Զար կատու — կատու — չար

Կարմիր վարդ » վարդ — կարմիր

Սյատեղ ծոյլ, չար, կարմիր բառերն ածական են, որովհետեւ իրենց քովի գոյականներուն ի՞նչպէս ըլլալը կը հասկցնին:

Հարցարտեն. — Իօս կազմող բառեր մէջի տեսակ են թէ աս — ԱՌ տեսակ բառերն էլքուի անուն կամ գոյական. օրինակներ սուր — Գոյականին ի՞նչպէս ըլլալը հասկեներու համար ի՞նչ բառ կը դնենք նոյն. օրինակներ սուր ածականին:

Համահական 20. — Օրինակեցէք նետեալ անունները. կետերուն եղի աւելցնելով թէ ինչի անուններ են անոնք:

Հայր, մայր, յոյր կորայր, մանե, աղյիկ, մաս, պապ, հօրանյր, մօրանյր, մենի, հօրհրայր, մնուրդի, եղրուրդի, զաւանի, բռն. *

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԳԱՅՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Դասաւահին մէջ կան նուարաններ և սեղաններ՝ աշակերտներուն համար, դրանքան մը և արոտ մը ուսուցչին համար, երկու սեղ սահսակներ՝ վարժութիւններու յատուկ, և բարձր դաշակ մը որ շատ գրեթե կը պարունակի : Կաննան պատրուն վրայ կախուած զարշկներ եւ մեծ պատկերներ, որոնցմէ մին կը ներկայացրենք անշահակ ոյխարներու հօտ մը զեւակին եղեքքը՝ ջուր խմելու մասը, երթասարդ հովիտը հոն ծախ մը տակ նըստած, ջումն առ քովիկը :



Խօսակցութիւն — Ըսէ՛ք ի՞նչ կարասիներ կը տեսէք ձեր դասաւահին մէջ. — Ի՞նչ բանի կը ծառայեն անոնք. — պատերու վրայ ինչե՞ր կը տեսէք:

Հարահան 21. — Բերանացի ոռուցելէ՛ք վերի հատուածին ժեղադ բառերուն բառերուն զոյական կամ ածական ըլլալը:

Հարահան 22. — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեցէք մասեր նոյն հասունութեան:

Հարահան 23. — Գրեցէ՛ք նետեալ անունները. կետերուն եղի աւելցնելով թէ ինչո՞ւ անուններ են անոնք:

Զի, էշ, տիկ, ո՞դ, արջ աղուէս, ասիւծ . . . անուններ են:

Անի, միսոր, զոյսի, շնչամ, լոխիկ, պրաս . . . անուններ են:

Արռու, սեղան դաշակ, հայլի, բազմոց . . . անուններ են:

Հարահան 24. Ըսէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի

Այն Ա. Եղանու հիման կը բաժնէք ուսար կը գարե, որ շնկներ կը կոսուց սկս որ կանչ կը վարէ, որ ձևկ կրասայ, որ հաց կը ծախի:

Այն Ա. Եղանու հիման կը բաժնէք կը գիշատէ, որ զիշերներ կը խօսի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.— ՍԻՐԱԾՆԵՐՄ

Կը սիրեմ մայրիկն անուշ, խելացի
Որ կ'ուտայ ինծի համբոյրներ հազար,
Եւ որ ա'յնքան չուտ կը ներէ ինծի
Ամէն անդամ որ ըլլամ քիչ մը չար:

Կը սիրեմ հայրիկն որ չատ կ'աշխատի
Շահելու համար մեր հացն ու պարէն,
Եւ որ խոնջէնքն իր մողած՝ կը ժապի
Նոր բարենիշ մը երբ յանձնեմ իրեն:

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր
Որ գիտէ սիրուն հէքեաթներ առատ,
Ինչպէս նաև իմ ազնիւ մեծ եղբայր
Որ իմ դասերուն միշտ կուտայ խրառ:

ԹՐԴՄ. Յ. Գ.

14

Լ. ԴՐՈՅՆԵՐ

Հրահանգ 25. Ըօէ՛ք քէ ի՞նչ կը կռչուի.

Այն բոյսը ուսէ մանած կը շինեմ, որով այիւր կը պատաստէն, որուն շաբար կը հանեն, զոր կը ծխեն, որ ախին կ'արտարէ:

Այն առարկան որով հաց կը կրեն, որով երկար կը ծեծեն, որով բան կը կըռեն, որով ապուր կ'ուտեն, որուն մէջ զինի կը շեցնեն, որով կար կը կարեն:

Հրահանգ 26. Հետեւեալ բառերը օրինակեցէ՛ք. սուրաբ-
ծելով ածականները:

Բարակ գրիչ, աղոս հագուս, ինչօֆ տայ, սիրելի մայր, շայի
մամբայ, կակուդ բարձ, պարար կող, բարի Ասուած, յաման հշ,
զեղեցիկ տուն, կապոյ երկինի, ապուշ աշակեր, մատելի Յուդա, Ան-
դունու իմասուն, Արակ զեղեցիկ:

Հրահանգ 27. Վերի զայական ածականներով խօնիք
կազմեցէ՛ օրինակին այս:

Օրինակ.— Գրիչը բարակ է, եւա:

ՀԱՅԻ ՀՅԱՎԻ 15
ԸՆԹԵՐՑՈՒՄ.— ԶԻՆ ՄԻ Է՛ՏԵ

Չին և էշը բեղցուած՝ միասին ճամբայ կ'երթային:
իշուն բեռը ծանր էր, յօդնեցաւ եւ զժուարաւ կը քա-
լէր: Անիկա զիմեց իր քնկերով՝ ձիուն և ըսաւ. «Զի
եղբայր, քիչ մը օգնէ՛ ինծի, բեռս ծանր է, չեմ կրնար
տեղը հասցնել»: Չին չ'ուզեց օգնել: «Քիչ վերջ էշը յոդ-
նութենէն գետին ինկաւ եւ սատկեցաւ: Տէրը իշուն
բեռը և մորթը բեղցուց ձիուն վրայ: — «Վայ ինծի
մտածեց ձին, չուզեցի քիչ մը օգնել իշուն, հիմա թէ՛
ամբողջ բեռը, թէ անոր կաշին պիտի տանիմ»:

Խոսակցութիւն.— Չին եւ եր ո՞ւր կ'երային: — Ենք ու-
նիքո՞ւ: — Խօնւ բեռը ի՞նչպէս եր: — Եր ի՞նչ եղաւ: — Եր առ՞ւ դի-
մեց եւ ի՞նչ րաւ: — Չին օգնե՞ց խօնւ: — Ի՞նչ պատահեցաւ խօնւ: —
Տէր ի՞նչ րաւ խօնւ բեռը եւ մորթը: — Չին ի՞նչ մտածեց: — Ամէն
մարդ պարտական է օգնել իր ընկերին: — Ինչու համար:

Հրահանգ 28. Հետեւեալ անունները՝ յաջորդող ածական-
ներուն բով գրէ՛, յարմարութեան համեմատ:

Գոյականներ.— Անտո, արէ, Արդինչ, լեռ, երախայ, դա-
շոյն, սերեւ, խմել, հով, աղամանդ:

Ածականներ.— Պայծառ, բարձր, սուր, փայրուն, կանանց,
սասիկ, ընդարձակ, կակուդ, կոր, փորիկ:

Հրահանգ 29. Հետեւեալ անձի անունով լրացուցէ՛ եւ
գրեցէ՛ վարի խօսերը:

Զօրապէտը, երկարացործը, հիւսնը, յահանան, զինագործը:

... տուն կը շինէ. ... զիմ կը շինէ. ... զինուրներուն կը հրամայէ. ... պատարագ կ'ընէ. ...

Երկար կը ծեծէ: ~~Հրահանգ 30.~~ Հետեւեալ կենացիի անունով լրացուցէ՛ եւ
գրեցէ՛ վարի խօսերը:

Սարդը, եղբ, մին, սոխակը, մրցինը, պիծակը, բուն:

... կը դաշտայէ. ... կը խայրէ. ... կը զոայ. ... ձանձ կ'ուսաց: ... զիշերային բոյսն հ. —

ԴԱՅ. ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

23. — Հասարակ կը կոչուին այն անունները որոնք միենայն տեսակ ամէն անձի, տեղի, կենդանիի, բոյսի և իրի կրնան արուել։ օրինակ՝

Հայ, զիւդ, ձի, ծաղիկ, զիրի։

Ասոնք հասարակ անուն են, զի ամէն հայուն՝ հայ, ամէն զիւդի՝ զիւդ, ամէն ձիու՝ ձի, ամէն ծաղիկի ծաղիկ և ամէն զիրքի՝ զիրք կրնանք ըսել։

24. — Յատուկ կը կոչուին այն անունները որոնք մասնաւոր անձերու կամ տեղերու կը արուեն, իրենց նմաններէն որոշելու համար զանոնք. օրինակ՝

Դաւիթ, Կային, Եփրատ։

Ասոնք յատուկ անուն են, որովհետեւ շատ անձերու, քաղաքաներու, գետերու մէջէն կ'որոշեն Դաւիթ կոչուած անձը, Կարին կոչուած քաղաքը, Եփրատ կոչուած գետը, զի ամէն անձի Դաւիթ, ամէն քաղաքի Կարին, ամէն գետի Եփրատ չի կրնար ըսուիլ։

25. — Յատուկ անուններու առաջին դիրք պլատիր կը գրուի։

Հարցուրան. — Ո՞ր՞նց կ'ըսուի հառուրակ անուն. օրինակներ տուր եւ բացատէ. — Ո՞ր՞նց կ'ըսուի յատուկ անուն. օրինակներ տուր եւ բացատէ. — Ուեւմն անունը բանի՛ տեսակ է. — Յատուկ անուններուն առաջին զիրք ի՞նչպէս կը գրուի։

Համական ՅԱ. — Հետեւեալ հասարակ անունները անձի՞ կենդանի՞ քէ իրի անուններ են. օրուեցէ՛ք բերանացի օրինակին, պէս։

Գորտ, զիւնոր, կարապ, հովիր, հաւասի, ծիծեռնեակ, շղիկնարանդիչ, աշտարակ, դուռ, շահ, ոսրէ, քազաւոր, ոսիկան, խումկ, վացր, թժիշկ, մամուլ, տուփ, հովանոց, բհանկիր, աւել, աւելածու, մնես, պարուսակ։

Օրինակ. — Գորտ, հասարակ անուն կենդանիի՛, շինուոր, հասարակ անուն անձի եւն։

Ես ունիմ հայր, մայր, եղբայր մը և երկու քոյրեր։ Ունիմ նաև մեծ հայր և մեծ մայր։ Եղբայրս գէորգը հայրիկիս հետ կ'աշխատի գործարանին մէջ. մայրիկս ալ տունին գործերը կը հոգայ, ճեր մակելէնները կը լուայ, կ'արգուկէ, մեր ճաշերը կը պատրաստէ։ Քոյրս Յաւլիանէն մայրիկիս կ'օգ-

նէ։ Մեր տունը Բերա է։ Ես Խարիկեան զպրոց կ'երթած պատիկ քրոջն Մարիին հետ։

Խօսակցութիւն. — Օր՞նէ են ձեր քննանիքին անդամներ. — Ըսէ՛կ անոնց անունները. — Ի՞նչ է ձեր ընանիքին անոնք. — Մեծ հայր կամ մեծ մայր այ ունիք. — Ի՞նչ կրնէ ձեր հայր. — Ի՞նչ կ'ընէ ձեր մայր. — Ի՞նչ կ'ընեն ձեր եղբայրներ ու հոգեր. — Ուր կը բնակի. — Ի՞նչ պարտեր ունիք ձեր ծնողին հանդէպ։

Համական ՅԱ. — Օրինակցէ՛ք վերի հատուածր, ստրազծելով յատուկ անունները։

Համական ՅԱ. — Հետեւեալ յատուկ անունները անձի՞, եւկիրի՞, բաղաքի՞, զետի՞ քէ լեռան անուններ են, ոռուեց՛ք բերանացի օրինակին պէս։

Ցիսու, Գերմանիա, Մասիս, Մովսէս, Դանուր, Վան, Ամասիա, Վահագէ, Ողմակոս, Թուրքիա, Ալիս, Ֆանոս, Լիքանան։

Օրինակ. — Ցիսու, յատուկ անուն անձի։ Գերմանիա, յարտկ անուն եւկիր, եւն։

Համական ՅԱ. — Գրեցէ՛կ անուն ու կը գնուին հետեւեալ առարկաները։

Մահմակալի, արտը սեղանը, դարակը, կայչին, մետոցը, Դավալլ, պատուամադր, Դավալլ Արքան, պակը գաւառը, Գրիշը, Գրիշը, գրակալը, ակնանը, մահիր մաշալը, զիրը։

Համական ՅԱ. — Այս ամեն նույն յատուկ են քէ հասարակ, որուեցէ՛ք պերանաց։



ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՈԴԸ

26. — Խոսքին մէջ գոյականին խմաստը ճշղելու և որոշելու կը ծառայեն ս, դ, և կամ ը գիրերը, որոնք անունին ծայրը կը կցուին, օրինակ՝

Դիրք, զօհի, անորոշ իմաստ ունին :

Դիրքս, զօհս, կը նշանակեն, իմ գիրքս, իմ զօտիս :

Դիրքդ, զօհդ, » քու գիրքդ, քու զօտիդ :

Դիրքը, զօհն, » այն կամ անոր գիրքը, զօտին :

27. — Այս ս, դ, և կամ ը գիրերը կը կոչուին յօդ :

28. — Զայնաւոր տառով վերջացող բառերու կը կցուի և յօդը, իսկ բաղաձայնով վերջացողներուն՝ ը յօդը, օրինակ՝

Ոստրէ, ոսրէն, զանակ, դանակը :

Հարցարան. — Ո՞ր զիրեր անունին ծայրը կը կցուին եւ ինչո՞ւ համար, օրինակներ ունի՞ւ ի բացարէ? — Այս զիրեր ի՞նչ կը կոչուին? — Զայնաւորվ վերջողող բառերուն ո՞ր յօդը կը կցուի. բաղաձայնով վերջացողներուն՝ ո՞ր յօդը. օրինակներ ուն:

Հարահանզ 36. — Երացուցէ՛ հետեւալ խօսերը յատու անուններով եւ գրեցէ՛:

Մեր խղանին անունը . . . կ. — Մեր քաղին անունը . . . կ. — Մեր դպրոցը կը կոյսի. . . վարժարան. — Մեր եկեղեցին կը կոչուի. . . — Մեր հայանին անունն է — Մեր ուսուցիչն անունն է — Մեր հայրենին կը կոյսի.

Հարահանզ 37. — Հետեւալ զոյականներէն յատու եւ հասարակ անունները ուսւելիք՝ զայ զայ սիհնակներու մէջ գրեցէ՛, իրիս, պայտա, Մարմարա, Պերսու, բուրակ, անկողին, երդուկիա, յոյ, Հնդկաստան, պատու, կեր, անոն, կաղին, թի, Արարիս, ձմի, տիրացու, կուսիս, էմինածին, Արտեմիս. անար, դիակ, խորէն, Արտաշէ, հնակ, օռպասիդ, Ասիս:

Հարահանզ 38. — Վերի անուններուն պէտին համեմատ ք կամ և յօդեր կցելով բերանացի կարդացէ՛ օրինակին պէօ:

Օրինակ. — Իրիսը, պայտաը, Մարմարան, եւթի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՐԲԲԻԿ ԱՊՈՒՅԸ

«Ես չեմ փափաքիր վարժարան երթաւ,

Կ'ըսէր Տիգրանիկ ձեւով մը խոս, առնք,

«Ճատ ձանձրալի են գրելն ու կարդաւ.

«Քո բիկը պղտիկ, թո՛ղ սորվի ասոնք»:



«Օ՞ն, իմ խարազան, շաչէ՛, զարկ, ու գո՛ւն, առոքրիկ ձիս, յառաջ՝ արշաւէ՛ վեր վար,

«Կեցցե՞ն զառանք, խաղ ու ցնծութիւն, «Ես կ'ուզեմ ըլլաւ շքեղ զօրավար»:

Բայց լսեմ ձեզի թէ վերջն ի՞նչ եղաւ.

Փոքրիկ, մրաջան քոյըը՝ ոչ շատ ուշ

Սորվեցաւ կարդաւ, գրել, հաշուել լաւ;

Մինչ Տիգրան դարձաւ պղտիկ մի ապուշ:

Փրզմ. 6. 9.

Հարահանզ 39. — Հետեւալ խօսերը գրեցէ՛, սուրազձելով յօդ ունեցող զոյականները:

Հայրս ու մայրս շատ կը սիրեն զիս. — Այս աղջկը հայր, մայր յունի. — Մարդկային կեսերի կարծ կ. — Զարկն կարծ կեսեր ունեցաւ. — Գրիզ իմծի ուր՝ Ես գրիզ յունիմ. — Այս փաղը կարմիր կ. — ձերմակ վարդ ալ կայ. — Մեր այցին ընդարձակ կ. — Հարահանզ հետակալի մեջ փոխեմի. — Ես տերակ մեջ փոխեմ:

Հարահանզ 40. — Հետեւալ զոյական-ածականներով օրինակին պէս խօսեր կազմեցէ՛ թերանցի:

Կանանց կաղնի, հաւատարի լուն, բարձր երկին, անու զինի,

ուր գուշապա, ապերախս կատու, դժբախս հայ:

Օքինակ. — Կաղնին կանանց կ. եւն:

Հարահանզ 41. — Յօդեր կցելով ըսէ՛ք թէ ի՞նչ են հետեւալ զոյականները:

Յօդին, ասին, յահակ, համառ կորեկ, յուրիա, ոսպ . . . եւն:

ԴԱՍ.— ԳՈՅԱԿԱՆԻՆ ԹԻՒԾ

29.— Խօսքի մը դոյջկանը իր ձեւին համեմատ կա՛մ միայն մէկ անձի, մէկ իրի իմաստ կուտայ, կաս մէկէ աւելի անձերու և իրերու. օրինակ՝

Վահրամ իր դասը սորվեցաւ.

Վահրամ իր դասերը սորվեցաւ:

Այս խօսքերէն առաջինին մէջ դասը միայն մէկ դասի իմաստ կուտայ, երկրորդին մէջ դասերը մէկէ աւելի անձերու և իրերու իմաստը կուտայ:

30.—Երբ անուն մը մէկ անձ, մէկ անասուն կամ մէկ իր ցոյց կուտայ, եզակի կը կոչուի, օրինակ՝

Մարդ մը, ոչիար մը, պատուհան մը:

31.— Երբ անուն մը մէկէ աւելի անձեր անասուններ կամ իրեր կը ցուցնէ, յոզեակի կը կոչուի օրինակ՝
Մարդեր, ոչիարներ, պատուհաններ:

Հարցարան. — Գոյականը միշտ մէկ անձ կամ իր կը ցուցնէ, օրինակներով բացառէ. — Ի՞նչ է եզակին. օրինակ տուր. — Ի՞նչ է յօզեակին. օրինակ տուր.

Համասնգ 42. Օրինակեցէ՛ նետեւալ անուններ:

Եզակի. — Փայտ, ածուխ, մոխ, բոց, կրակ, մոխր, վառառ, փոռ, հնոց, կծծող, կրակաման;

Յոզեակի. — Փայտեր, ածուխներ, մոխներ, բոցեր, կրակներ մոխրներ, վառառաններ, փոռներ, հնոցներ, կծծառներ, կրակամաններ:

Համասնգ 43. Քերանացի բռէ՛ թէ ի՞նչ աւրերութիւններ կը տեսնէ վերի անուններուն եզակի եւ յօզեակի ձեւերուներ:

Համասնգ 44. Վերի անուններուն թէ եզակի թէ յօզեակի ձեւերուն ս, գ, ը, յօլեր կցեցէ քերանացի, օրինակին պէս:

Օրինակ . — Փայտ, փայտյ, փայտը
Փայտեր, փայտերյ, փայտերը:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԻՄ ՓՈՐՄԱՆԱՅ

Կնքահայրս տարեղլուխին ինծի պղաւիկ փարա՛ս մը բերաս իրեւ նուէր + Անոր մէջ կայ աղուոր ձի մը որ թողար կը կոչուի, կով մը և իր հորթակը, երկու ոչխարներ՝ իրենց սիրուն գառնուկներով և այծ մը՝ իր ուղիկին հետ: Սև շունը՝ որ Մենասոր կը կոչուի, իմ փոքրիկ հօտա կը պաշտպանէ : Ես շատ անդամ կը խազամ իմ փարախիս կենդանիներուն հետ և շատ կը զուարձանամ:

Խօսակցութիւն — Ո՞վ ձեզի փարախ մը նուէ տեւալ. — Ո՞ր ժամանակ նուէր կուտան պաքինեներն. — Օրո՞նին են փարախին կենդանիները, ո՞ւ անանեներ. — Ի՞նչ է նուրը, ի՞նչ է զանոնիկը, ի՞նչ է ոչիկը. — Ոչխար կամ այծի խումբերն ի՞նչ է կ'ըսուի. — Ո՞վ կ'առաջորդէ հօտեր նուցելու. — Նունին պատօնի ի՞նչ է. — Մարդոց յօս կամ տուներու մէջ ապրոյ կենդանիներն ի՞նչ է կ'ըսուի:

Համասնգ 45. — Օրինակեցէ վերի հատուածը եւ յօզեակի անունները որուելով սուրազեցէ:

Համասնգ 46. — Ուսուցչին թիւադութեամբ ուղագեցէ մասներ վերի հատուածէն:

Համասնգ 47. — Քերանացի բռէ՛ թէ նետեւալ անունները եղալի՞ են թէ յօզեակի:

Սովոր մը, հաւեր, միրա մը, ասեղույններ, պահարաններ, պայտակ մը, ձուկեր, կառք, երկյալներ, սիներ, լացեր, զաւազան:

Համասնգ 48. — Վերի անուններէ յօզեակիները եզակիի վերածեցէ:

Օրինակ. — Չուկեր, եզակի ձուկ — սանկույններ սաշողուիչ:

Համասնգ 49. Օրինակեցէ նետեւալ խօսերը և կողովի եզակի անունները յօզեակիի վերածելով օրինակին պէս:

Եղայրս իր զործք լացուց. — Ո՞ր է երաք, պարօն. — Մենի զիւղ պատկանէ, — Սովոր մը ձեւեց. — Անդամը վերցուցէ:

Օրինակ. — Եղայրս իր զործքը լացուց, եւս.:



ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻ ՀՈԼՈՎԸ

32. — Գոյականը իր տալիք իմաստին համեմատ ուրիշ ձեւեր ալ կ'առնէ . օրինակ՝

Անօթին հաց կ'ուղէ.

Առանց հացի չենք կրնար ապրիլ .

Հացէ զատ ուրիշ կերակուր ալ պէտք է :

Այս չորս խօսքերուն մէջ ինչպէս կ'երեւի, միեւնոյն հաց անունը հացի, հացէ, հացով ձևերն առած է պարագային համեմատ :

33. — Անունի մը թէ՛ եղակիի, թէ՛ յոպնակիի մէջ այսպիսի ձևերու փոխութիւր կը կոչուի հոդվում

ՀՐԱՒԽԱԿ ՅՕ. — Օրինակեցէ՛ հետեւեալ խօսերը, շեղագիր յոգնակի անունները եղակիի վերածելով:

ՏԵՐ պիտի վարձատե արդարեները. — Տեսէ՛ Զարուհին ի՞նչ աղուր խնձօրեներ ունի. — Ազարակին մէջ կը ցևնուին կովեր, եղեր, այծեր, ոչխարեներ, հաւեր, սազեր, — Թարեկամնեն՛, ինձի մտի լրէ՛. — Երբոր զարուհը զայ, մանիսակները, սմբուլ եներ, կահացներն ու վարդեր կը բացուին հեզքին:

Օրինակ. — Տեր պիտի վարձատե արդարը, եւն. :

ՀՐԱՒԽԱԿ ՅԱ. — Հետեւեալ խօսերը օրինակեցէ՛, սուրազ ծելով հոդվածալ անունները:

Առնեուրիհ օդ կայ. — Առանց օդի յենի կրնար ապրիլ. — Երկիրը օդով շրապատուած է — Ծոյնին օդին աւելի քերել է. —

Մենի այսոր կառէ մասանի. — Կառույլ պատիլը հանձիկ է. — Կառույլ անիւը կորեցաւ. — Կառապանը կառէին վար ինչկա:

Սոխակները կը դայլայիկին. — Պարեկը լեցուն է սոխակներով. — Վարդինէ կը հետեւեր սոխակներուն. — Անիկաչէր բաժնուեր սոխակներէն:

ՀՐԱՒԽԱԿ ՅԵ. — Բերանացի որուեցէ՛ վերի հրախանգին բոլոր անունները եւ անոնց եղակի կամ յօգնակի ըլլալը:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՒԲՐԻԿ ՔՈՅԵՐԵՐԸ

Կ'երթան իրարու տըւած ձեռք
ձեռքի,

Զանոնք չես տեսներ երբէք
առանձին,

Միշտ նոյն ճամբայէն անոնք
միասին,

Կ'երթան իրարու տըւած ձեռք
ձեռքի:

Երկու քոյրեր են փոքրիկ սի-
ըասուն,

Երէցն ըլլայ թէ՛ կրտսերը քըն-
քոյչ:

Հաւասարապէս բարի ու անոյշ
Երկու քոյրեր են փոքրիկ սիրասուն :

Լաց, կըսիւ կամ քէն չունին բընաւին
Տան մէջ կամ այլուր, և զըւարթ անվէճ՝

կը բաժնեն ամէն ինչն իրարու մէջ,
Լաց, կըսիւ կամ քէն չունին բընաւին :

ՀՐԱՒԽԱԿ ՅՅ. — Էսէ՛ քէ ո՞ւր կը զօնուին հետեւեալ առարկաները:

Ծնծղայ, շոց, գրակալ, աշտանակ, խաչ, աւետարան, բուրշան,
խեկաման, սաղաւարտ, շուրշան, մուս, մատուի, շապիկ, Եշաս սիլի:

ՀՐԱՒԽԱԿ ՅԱ. — Վերի անուններէն յարմարաւուներով լրացուցէ՛ եւ գրեցէ՛ հետեւեալ խօսերը:

Քահանան զրուխը . . . դրաւ եւ կոմակը . . . տուա, լուսարը . . . վառեց, դայիները . . . հազան, սարկաւազը . . . շարժենով ինկարութիւնը յրաւ. ահանան մենքը . . . բնած . . . կարդաց:

ՀՐԱՒԽԱԿ ՅՅ. — Հետեւեալ անուններով խօսեր ընթեցէ՛ եւ գրեցէ՛ օրինակին պէս.

Խնձորենի, ամսեննի, սաղորենի, դեղձի, եարնչենի, բղնի

Օրինակ. — Խնձորենի խնձոր կուտայ, եւն:



ԴԱՅ. — ՀՈԼՈՎԱՍԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԵՒԾ

34. — Անուններու հորովման ամէնէն աւելիք սովորական ձեւն է հետեւեալը, թէև ուրիշ ձեւեր այ կան:

Թղթակի	Թղթակի
Ռեղական	Վարդ
Հայցական	Վարդեր
Մեռական	Վարդի
Տրական	Վարդերով
Ռացուական	Ական
Գործիական	Ականի
Ռեղական	Ականի
Մեռական	Ականի
Տրական	Ականիներու
Ռացուական	Ականիներէ
Գործիական	Ականինով

Հարցարան. — Անուններու հորովման ամէնէն սովորական ձեւ ո՞ւն է, հօգովէ՝ «վարդ» եւ «սեղան» զոյականներն իր օրինակ. — Անունն անունը համբ հորով ունի:

Համանգ 56. — Օրինակեցք հետեւեալ անունները թ կամ ն յօդք կցելով անոնց, օրինակին պես:

Դեմակի ասեղ, դարքիմ մուռա, հիւսնի ուրագ, ուրորդի հրացուն, հովիսի արհճզ, սափրիչի ածեիչ, ջուրմակի կոց, կառապակի մուսպ, մշակի րահ. ձկնորսի ուռիսն, փայտահասի տապար, այգամակի յօսց:

Օրինակ. — Դեմակին ասանդ

Համանգ 57. — Հետեւեալ խօսներուն պարունակած հորովման անուններու ուսուելով յօդերն եւս ցոյց տուեք յերանացի:

Քաղաքին դրութէն անցաւ. — Գիրեառուն մի՛ դպիշ. — Ինյու դասկի կը ձանձրանան. — Բերանդ կուտանի, աչերան կը տևնենի, ականիներով կը լսեն, ինրով կը հառնենի, մասերով կը շշավենի. — Ցիւռու մատունեցաւ Յաղայէն. — Չար ընկերներու մեն մի՛ պիտի. — Գրիշի ծայրը կոտրեցաւ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՍԿԱՐԱՆ, ԱՂՋԻԿԸ

Անտառապահին աղջիկը՝ Մարգրիտ ամէն հունձի եղանակին հասկաքաղի կ'ելլէ: Անիկա օրն ի բուն մէկիկ մէկիկ կը պատի բոլոր հնձուած արտերը և ուշազրութեամբ կը հաւաքէ զետինէն բոլոր մնացած հասկերը: Փոքրիկ հասկադղուին անոնցմով կը կապէ խուրձ մը զոր ուրախ զուարթ կը տանի իր մայրիկին: Այդ հասկերէն հանուած ցորենին աշխերով յետոյ կը պատրաստեն գեղեցիկ ճերմակ բլիփ մը, զոր ախորժով կ'ուտեն: Մարգրիտ ստուգիւ ժրաշան աղջիկ մըն է և շատ կը սիրւի իր ձեռողին:



Խասակցուրիւն. — Ո՞վ է Մարգրիտ. — Հաւճճի եղանակին ի՞նչ կ'ընէ անիկա. — Ուրե՞ր կը պտտի, ինչե՞ր կը հաւաքէ. — Մարգրիտ ո՞՞ու կը տանի իր հաղած հասկերը. — Այդ հասկերէն ի՞նչ կը հանեն. — Այիւրզ ի՞նչ կը շինեն. — Ո՞վ կը հնձէ ցորենի հասկերը. — Ինչո՞վ կը հնձէ. — Ցուեր հասկերէն ի՞նչպէտ կը հանեն. — Ի՞նչպէտ ալիւրի կը վերածեն. — Այիւրզ ի՞նչպէտ հաց կը շինեն:

Համանգ 58. — Վերի հատուածին ըեղազիր անունները օրինակեցէք, իւրաքանչիւրին առջեւ նշանակելով եզակի կամ յոզնակի բլարը:

Օրինակ. — Անտառապահին, եզակի. — Արտերը, յոզնակի, եւն:

Համանգ 59. — Ուսուցին թելարութեամբ ուղարկեցէք մասեր վերի հատուածին:

Համանգ 60. — Օրինակին պէտ խօսեր շինելով բա՛՛ թէ ի՞նչ կը դնեն նետեւեալ առարկաներուն մէջ:

Աղաման, դրամապանկ, գրադարան, կաղամատ, ծխառուփ,

Օրինակ. — Աղամանին մէջ այ կը դնեն, եւն:

ԱՐՏԱՍՄԱՆՈՒԹԻՒՆ. — ԵՐԵՌՈՐ ՄԱՅՆԿԱԿ ԵՆԴ

Երբոր մանկիկ մըն էք նոր ելած ոտքի
Գայթելով ամէն մի քայլափոխի՝
Կը բռնենք դողալէն
Զեռքը բարի մայրիկին։
Երբ քիչ մեծնանք, ծունկերն մեր կժոտ
Ա՛ւ կ'ուժաւորին, յայնժամ հոս ու հոդ
Կ'երթանք կայտուալէն
Մէկ քովիկէն մայրիկին։
Խոկ երբ գառնանք չափահաս մեծ մարդ,
Ու քալենք ամուր քայլերով հանդարտ,
Կ'երկարենք վեսօրէն
Մեր բազուկը՝ մայրիկին։

ԹՐԴՄ. Յ. Գ.

ՕՐ. Հ. Ս. ՊՐԵՍ

Համաճգ 61. — Գրեցէ՛մ թէ ինչի՞ անուններ են հետեւալ ենք։

Ուկիմ, արծարը, պղիմձը, անազը, զիմզը, երկարը, շուսնուկիմ, օրիելը, արոյը, պղղատը, կապարը . . . անուններ են։
Կաղնիմ, սոսիմ, նոճիմ, բարժիմ, կաղամախիմ, եղեւիմը, մայրիմ, րզենիմ, կնձնիմ, մրենիմ, սօսախը, ուռենիմ, բմբիմ, բհենիմ, դափնիմ . . . անուններ են։

Համաճգ 62. — Վերի անունները յատուկ են թէ հասարակ, բերանացի բնէ՛մ։

Համաճգ 63. — Գրեցէ՛մ թէ ի՞նչ կը կոչուին։

Հայոց նախահայրը, առաջին մարդը, առաջին կիմը, դրախիմ լոր զետերը, Արամին առաջին որդին, հայոց առաջին քրիստոնեաց բագաւորը, Հայաստանի ամենաբարձր լեռը, Թուրքիոց մայրաժամարը, հայ զիւերը հնարդը։

Համաճգ 64. — Ոյս անունները յատուկ են թէ հասարակ, բերանացի բնէ՛մ։

Կայունութիւն. — 27 — Տառ
Համաճգ 65. — ՍՆԹԵՐՈՒՄ. — ՄԱՅՆԿԱԿ ԵՐԸ

Օր մը ճկոյթն ըսաւ. — «Մատնեմ մատ, անօթի եմ, հա՛ց կ'ուզեմ», — «Ուրկէ ճարեմ», պատասխանեց մատնեմատը. — «Աստուած կուտայ», պատասխանեց երկար ու շէնսիրտ միջնամատը. — «Հապա եթէ չոտայց, վրայ բերաւ ցուցամատը», — «Կը գողնանք», ըսաւ հաստ ու կարճ բութը։

Աստուած զայս որ լսեց, զարկաւ ու բաժնեց բութ մատը միւս եղայրյներէն։ Ասոր համար չորսը զատուեցան. բութը մինակ մնացած՝ կը ծառայէ այն միւս չորս մատերուն։

ԽԱՍԱԼԿԵՎԱՐԻՒՑ. — Օր մը նկայրն ի՞նչ ըսաւ մատնեմատին. — Մատնեմատն ի՞նչ պատասխան տուաւ. — Միջնամատն ի՞նչ ըսաւ. — Ցուցամաւ քր . . . — Բնուրը . . . — Ասուած ի՞նչ ըսաւ բուրին եւ ինչո՞ւ համար. — Ի՞նչ եղաւ նետեւանքը. — Գողութիւնը ներելի է. — Ի՞նչ կ'ըլլայ նետեւանքը։

Համաճգ 65. — Հետեւալ եզակի անունները յոգիակի վերածեցէ՛մ եւ գրեցէ՛մ օրինակին պէս։

Դպրոցին դուռը, տուփին կափարիլը, սուրին պատեանը, շիշին խիցը, ընկողին կենեւը, գայլին մորը։

ՕՐԻՆԱԿI. — Դպրոցներուն դուռները, եւն։

Համաճգ 66. — Թեսազայ աբունները եզակի վերածեցէ՛մ եւ գրեցէ՛մ օրինակին պէս։

Հնցներուն կրակները, շրիմթերուն ջուրերը, փերակներուն մեղրերը, ծովերուն ձուկերը, ոսկերուն ձուծերը, ծաղիկներուն հիրերը, մարմիններուն հղոյները։

ՕՐԻՆԱԿI. — Հնցն կրակը, եւն։

Համաճգ 67. — Օրինակեցէ՛մ հետեւալ անունները, իւրաքանչիւրին խօս դնեմու յաջորդ ածականներէն յարմարաւոնները։

Գօսի, կօշիկ, գիւ, փողկապ, շապիկ, բանկոն, տափա, վերակու, պարեզօս, լիփակ։

Երկար, ևեղ, կարմիր, մերմակ, նոր, հիմ, լայն, մեծ, սև։

ՕՐԻՆԱԿI. — Երկար գօսի, եւն։

ԴԱԱ. — ԴԵՐԱՆՈՒՆ

35. — Խօսքին մէջ երբեմն հարկ կ'ըլլալ միւնոյն գոյականը քանի մը անգամ յիշել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է . բամպակը տաք երկերներու մէջ կը մշակուի . բամպակով հագուստ կը շինեն :

Սյս խօսքերուն մէջ բամպակ գոյականը չկրկնելու համար կրնանք նոյն խօսքը տարբեր կերպով ըսել . օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է , որ տաք երկերներու մէջ կը մշակուի և անով հագուստ կը շինեն :

Սյստեղ որ, անով բառերը , ինչպէս կ'երևի , բամպակ գոյականին տեղ դրուած են չկրկնելու համար:

36. — Այն բառերը որոնք խօսքերու մէջ գոյականի մը տեղ դրուած են , դերանուն կը կոչուին :

Հարցարան. — Կօսին մէջ միեւնոյն գոյականը չի կրկնելու համար ի՞նչ թել հարկ է . օրինակներ ուուր եւ բացառէ . — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի դերանուն :

Հարհանգ 68. — Հետեւեալ խօսերը բաղդատելով իշառուիք , ուռեցել'ք թէ ո՞ր բառերը դերանուն են եւ ո՞ր անուներուն տեղ դրուած են :

Արեւ աղքարև կ լոյսի եւ չերմուրեան . երկրի վրայ կեամբը կախում ունի արևին . արևին յնորիի կ'ապրին բոլոր կենդանի կախերն ու բայսեր . իմ ժողովուրդները կը պաշտին արեւը:

Արեւ աղքարև կ լոյսի եւ չերմուրեան . երկրի վրայ կեամբը կախում ունի անկ . անոր չնորիի կ'ապրին բոլոր կենդանի կական ու բայսեր . իմ ժողովուրդները կը պաշտին զայս:

Հարհանգ 69. — Գրեցէ՛ք թէ ինչի անուններ են հետեւեալներ:

Չուազկը , խորհիկը , ապուրը , եղիձձը , հարիսան , կարկանդակը , դդմանը , փարուրիկը . . . անուններ են:

ԸՆԹԵՐՑՈՒՄ . — ԱՍՅԻ ԶԱԼԱՎԱՐ ՄԸ

Յովիաննեկան մայրը շատ տիսուր էր : Անիկա արցունիքն կարմրած աչքերը կը սրբէր : Յովիաննեկան քաք իրեն ըսաւ . «Մայրիկը կերեւի թէ կը մատածէ փոքրիկ քրոջ վրայ , որ հիւանդ է . պարտիմ զինիլը միսիթաբեկը»: Այն ատեն Յովիաննեկան իր դասաւորակը առնելով և զայն մայրիկին ցուց-



ներով՝ «Նայէ՛ , ըսաւ , երկու բարենիշ ստացայ դպրոցը գո՞հ եսա : Մայրիկը երջանիկ իր զաւկին բարի սիրը տեսնելուն , ժպտեցաւ անոր և զանի գրկեց :

Խօսակցութիւն. — Յովիաննեկան մայրը ի՞նչ վիճակ ուներ եւ ի՞նչ կ ընել . — Յովիաննեկան ինք իրեն ի՞նչ բար . — Յայրիկն ի՞նչ բար Յովիաննեկան . — Ի՞նչ բար կ'աւրախացէ : Մեր ծեռուկները . — Ի՞նչ բար կը ուսմեցնէ զանենք :

Հարհանգ 70. — Հերանացի ուռեցելք թէ վերի հասուածին պարունակած ժեղազիք բառերը անուն են թէ դերանուն :

Հարհանգ 71. — Ուսուցչին բեկարութեամբ ուղղագրեցելք մասն վերի հասուածին :

Հարհանգ 72. — Օրինակցէ՛ք հետեւեալ խօսերը , սուրագելով դերան լըները :

Մե՛ջ այն մանուկին որ ծոյ է . անոր վախճանը գէշ կ'ըլլայ . կը ձանձման այն մարդը , որուն հետ կը պատիկ . — Զեմ ձանձման զամբը . — Զգուշացել անկի , ան զէշ մարդ է — ի՞նչ եղաւ շունը , զոր ունիկիր . — Այս տղան բարի է , անոր հետեւեցիք , միւսը յար է :

Հարհանգ 73. — Գրեցէ՛ք թէ ինչի անուններ են հետեւեալներ : Վարդը , շուշանը , սմբուլը , մանիչակը , յամիկը , եղիշամին , նարգիսը , անմուռը , շանիւրալը , կակալը , ձնեադիկը . . . անուններ են :

ԴԱՍ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

37. — Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ կ'ըսէ ես. օրինակ՝ ես ուրախ եմ:

Դիմացի անձին խօսելու ատեն, անոր անունին տեղ կ'ըսէ դուն. օրինակ՝ դուն ուրախ ես:

Ուրիշ անձի մը վրայ խօսելու ատեն, անոր անունին տեղ կ'ըսէ ան. օրինակ՝ ան ուրախ է:

38. — Այս գերանունները, որ անձերու անուններուն տեղ կը դրուին, կը կոչուին անձնավան դերանուն:

39. — Անձնական գերանունները երեք դէմք ունին.

Առաջին դէմքի գերանուններ են ես, մենի:

Երրորդ դէմքի գերանուններ են դուն, դուր:

Երրորդ դէմքի գերանուններ են ան, անհիա, ինի, աննի, իրենի:

Հարցարան. — Մարդ ինի իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ կ'ո՞նչ կ'ըսէ. — Գիմացի անձին ի՞նչ կ'ըսէ. — Ուրիշ անձի մը ի՞նչ կ'ըսէ. օրինակներ են՝ ուր. — Ուրեմն ես, զուն, ան ի՞նչ են. — Ի՞նչ կը կոչուին անձեռու անձնանուններուն տեղ դրուած դերանունները — Անձնական դերանունները բանի՞ դէմք ունին. — Որո՞նք են առաջին դէմքի դերանունները. — Որո՞նք են երկրորդ դէմքինները. — Որո՞նք են երրորդ դէմքինները:

Հարհանգ 74. — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսերը, սուրազելով անձնական դերանունները:

Ես երկու մասին դուն բանի՞ հատ ունիս. — Մեմք գիւղ պիտի երանի, դուք ալ պիտի երա՞՛. — Ան յանցանի գործեց, ես պատուեցայ, դուն ալ զուարացար. — Մեմք առաջին կարգի աշակերտ ենի, դուք երկրորդ կարգի, աննին երրորդ կարգի. — Հայր բարի հ, ինի միայն կ'աշխատի եւ կը հոգայ բոլոր ընթանիք, ես դեռ դպրոց կ'երամ:

Հարհանգ 75. — Վերի հրահանգին անձնական դերանունները են ի՞նչ դէմք բլլայր որոշեցէ՛ք բերանացի:

ՀԱՐՋԱԲՈՂԻ ՅՈՒՆԱ
ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Վ.Ա.ՐԴԱ.ԲՈՅԵՐ ՌԴ. ՕՏԸ

— «Ո՞ւրկէ կուգայ անուշաբոյր

Հոտը զոր շուրջդ կը սփռես,

Բայէ՛ ինծի, բ'նչ ես քո՛յր».

Հարցուց ծծմօրն իր քով ինկած ծզօտի մը,

— «Ես խոտ մըն եմ անշուք տեսքով,

Բսաւ ծզօտն, այլ քիչ մ'ատեն

Բընակեցայ վարդին քով»:

Լաւ ընկերն ալ վարդ մ'է տղա՛ք, որմէ՛ կ'օդառուիք,

Թէ լաւ ընկեր ունիք ձեր մօտն ու քովիկ:

Թրգ. 8. Գ.

Խօսակցութիւն. — Արտի ծծմօրին եռվ ի՞նչ ինկած եր. — Մը դոսի ինչ կը բուրէր. — Ի՞նչ հարցուց ծծմօրը դոսին. — Մդոսի ի՞նչ պատասխանեց. — Լաւ ընկերն ինչի՞ կը նմանի. — Ի՞նչ օգուտ կը բարդ լաւ ընկերներ ունենալով:

Հրահանգ 76. — Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ օրինակին պէս իւարու միացնցէ՛ք եւ գրեցէ՛ք

Արօր, սուր, աղեղ, կացին, ցհան, հրացան, բնաշաօր, կօշիկ, ժամացոյց:

Երահակալ, նետ, յոփ, բլրակ, ներքան, ծորակ, սլամ, ուռմր, կոր:

Օրինակ. — Արօրին խոփը, եւն:

Հրահանգ 77. — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսերը:

Ես առող եմ լինմբ առող եմ

Դուն առող ես Դուն առող եմ

Անմ առող եմ Անմ առող եմ:

Հրահանգ 78. — Վերի խօսերուն պէս վեց ծեւերով բերանացի բայէ՛ հետեւեալ խօսերը:

Ես սաշ եմ . . . ես մանուկ եմ . . . ես զուար եմ . . . :

ԴԱՍ.—ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

40.—Դերանուններն ալ անուններուն պէս ունին եղակի և յոդնակի, ինչպէս նաև հոլովում:

41.—Անձնական դերանունները կը հոլովէին հետեւալ կերպով:

Ա. Դ Է Մ Ք

Եզակի

Ուղղական	Ես
Հայցական	Զիս
Սեռական	Իմ
Տրական	Ինձի
Բացառական	Ինձմէ
Գործիական	Ինձմով

Յոզբակի

— «Եկուր ինձի թռչնիկ սիրուն,
Տե՛ս վանդակը սա զարդարուն,
Եւ պոռղներն ու ցողաթուրմ
Ծաղիկները զոր ես առառն

Քեզի համար քաղեցիշ:

— «Ես կ'ապրիմ գոհ ու կ'ուզեմ

միշտ

Թռչիլ լեռ, սար ազատ անլիշտ,
Իմ խեղճ բունիկս է լաւագոյն
Քան ու վանդակի այդ շողողուն
Պատիկ աղջիկ խելացի»

Թ. Ք. 82 ՎՈՒԱԱ.



Բ. Դ Է Մ Ք

Եզակի

Ուղղական	Դուն
Հայցական	Բեղ
Սեռական	Բու
Տրական	Բեղի
Բացառական	Բեղմէ
Գործիական	Բեղմով

Յոզբակի

Հաշահաց 79.—Վերի ոտանաւորին ևեղագիր դերանունները
ո՞ր անուններուն են դրուած են, ոռուեցէ՛ք բերանացի:

Հաշահաց 80.—Յետագայ խօսերուն պակասներ լացուցէ՛ք
պէտք եղած անուններով:

Դրավաճառը . . . կը ծախէ. — Ախավաճառը . . . կը ծա-
խէ. — Նպարավաճառը . . . կը ծախէ. — Վաճառականը . . . կը
ծախէ — Մրգավաճառը . . . կը ծախէ — Հացալաճառը . . . կը
ծախէ. — Հանդիհաճառը . . . կը ծախէ. —

Հաշահաց 81.—Հետեւեալ անուններ իշառու ովկ դրէ՛ք յար-
մարութեան հ աւելաս, օրինակին պէս եւ գրեցէ՛ք:

Մզկիր. աշտարակ, լեռ, տուն, սենեակ:
Կատար, գմբէր, տանիստաղ, գագար:

Օքինակ. — Մզկիրին գմբէրը, եւն:

Հաշահաց 82.—Հետեւեալ խօսերուն անձնական դեր-
անուններ եւ անոնց բիւեն ու դէմենք ոռուեցէ՛ք բերանացի:

Ես եւսայ, դուն եւսաւ, ան եւսաւ. — Իմ տունս, մէր տունը,
իր տունը — Քեզի կ ըստ, տնենց կ'ըստի, իմէի ըստ. — Իրու առի,
մեզտի առի, անու առի. — Զիս րո՞ղ տուր, ձեռ ձանցայ, զիմի ձանց-
այ. — Այս զո՞ծը միայն իննանվ, մեզմով լի յանաւ:

Հարցարտեն. — Դերանուններն ալ անուններու պէս իր. Եւ
հոլով ունիթ. — Անձնական դերանուններն ինչպէս կը հոլովուին. —
Հոլովէ՛ ես դերանունը. — Հոլովէ՛ դուն դերանունը. — Հոլովէ՛ իւր
դերանունը. — Հոլովէ՛ տն, անիկա դերանունը:

ԴԻԱ.— ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

42. — Այն ածականները, որոնք իրենց քովի գոյականին որպիսութիւնը կամ աղէկ գէշ մէկ յատկութիւնը կը ցուցնեն կը կոչուին որակական ածական. օր՝ Սեւ կատու, պարկեց աղջիկ, ևն.

Այսանդ աւել, պարկեց ածականները կատու եւ աղջիկ գոյականներուն որպիսութիւնն ու յատկութիւնը կը ցուցնեն. հետեւաբար որակական ածական են:

43. — Որակական ածականը գտնելու համար գոյականին վրայ պէտք է ընել հ'նչպիսի հարցումը. օր՝ Ի՞նչպիսի կատու, — սեւ

Ի՞նչպիսի աղջիկ, — պարկեցատ

Հարցարան. — Ուր ածականներուն կ'ըսուի որակական ածական. օրինակներ տուր եւ բացարէ. — Որակական ածականը գտնելու համար ի՞նչ հարցում պէտք է ընել. օրինակներավ բացարէ:

Համաճակ 83. — Օրինակեց՛ք հետեւեալ որակական ածականներ, իւրաքանչիւրին առջև գրելով աղէկ թէ գէշ յատկութիւն ցուցելիլ:

Ծոյլ, աշխատասկր, բարի, չար, սփեղ, գեղեցիկ, աղտոս, մասուր, հեազանդ, ըմբուս, յիմար, իմաստուն, անշնորհ, շնորհայի, արդար, անիւար, ուշիմ, ապուշ, անկեղծ, կեղծաւոր, մրիմ, բրաւոր, բայցր, դառն, բալ, ելար:

Օրինակ. — Ծոյլ, գիշ յատկութիւն կը ցուցնէ,

Աշխատասկր րաւ յատկութիւն կը ցուցնէ:

Համաճակ 84. — Օրինակեց՛ք հետեւեալ բառեր, սարս զծելով որակական ածականները:

Ցաման սղայ, շղողութ աղամանդ, պայծառ արեւ, խորուկ ծոյլ, կոր դեմք, փառառ պալաս, որորմած Ասուած, դաւար մարգագետին, իսիս անտառ, ընդարձակ դաշ, համով կերակուր, դանդաղ էշ, արըմբաց ձի, տափ չուր, ջուփսկի գեղեցիկ:

ԸՆԹԵՐՈՒՄ.— ՊՅՈՒՅՑ ՄԸ

Երկար ատեն պտոյտ մը կատարեցինք մօտակայ անտառին մէջ, ծաղիկ քաղելու համար: Օդը պայծառ և հաճելի էր: Անուշաբոյր և մեղմիկ զեփիւռ մը կ'օրօրէր ծառերուն խիտ ճիւղերը, որոնց մէջէն առոյզ շիկահաւը կ'երգէր զուարթօրէն: Քոյրս կապեց մանիշակի ըսքանչելի փունջ մը, զոր ինք շատ կը սիրէ: Ես հաւաքեցի երիցուկներ, հոտաւէտ սմբուլներ և ուրիշ գունադեղ ծաղիկներ:



Խօսակցութիւն. — Ի՞նչ է անտառ. — Անտառին մէջ պտոյտ կատարած էք. — Պատմեցի՛ք ձեր կատարած մէկ պտոյր. — Ի՞նչ ըրոշուներ կը նանցնաք. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք. — Ի՞նչ ձաղիկներ կը նանցնաք. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք:

Համաճակ 85. — Օրինակեց՛ք վերի հատուածք, առորազելով որակական ածականներ:

Համաճակ 86. — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեց՛ք մասեր վերի հատուածէն:

Համաճակ 87. — Ընէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ եւս կ'ածիկ, այն որ ոյխար կ'արած, այն որ ուրիշ մերու վրայ կ'իջևի, այն որ զենք կը երկ, այն որ մարդ կը կողոպտէ:

Համաճակ 88. — Օրինակեց՛ք հետեւեալ խօսեներ.

Ես սաշ եղայ Մենի սաշ եղամի

Դում սաշ եղար Դում սաշ եղամ

Ան սաշ եղաւ Անոնի սաշ եղամ

Համաճակ 89. — Վերի օրինակին պէտք վեց ձեւերով բռէ՛ք բերանացի հետեւեալ խօսեներ.

Ես մանուկ եղայ, ես զուար եղայ, ես սիուր եղայ:

ԺԱՅՈՒԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

44. — Ածականներ ալ կան, որ իրենց քովի դոյականին քանի՛ հատ ըլլալը կը ցուցնեն և կը կոչուին բուական ածական. օրինակ՝

Երկու ձի, տար խնձոր են :

Այս բառերուն մէջ երկու, տար թուական ածական են որովհետեւ ձիուն և և և և և և և և և և և գուցնեն :

45. — Մէկէն սկսեալ բոլոր թիւերը թուական ածական են,

46. — Թուական ածական են նաև այն բառերը որոնք դոյականին քանի՛ բորբոք ըլլալը կը ցուցնեն. օր՝

Երկրորդ կարգ չորրորդ, աշակերտ են :

Այս բառերուն մէջ երկրորդ, չորրորդ թուական ածական են, զի կարգին և աշակերտին քանի՛ բորբոք ըլլալը ցոյց կուտան :

47. — Թուական ածականները կ'որոշուին դոյականին վրայ ընելով բանի՞ և բանիկերորդ հարցումները :

Հարցարան. — Ո՞ր ած սկսենները բուական ածական կը կոչուին, օրինակներով բացատէ. — Ո՞րո՞նք են բուական ածականները. — Գեղ ուրիշ ի՞նչ տեսակ բուակ բուական ածական են օրինակներով բացատէ. — Ի՞նչ հարցամեններով կ'որոշին բուական ածականները. օրինակներ են:

Հարհանիք 90. — Հետեւեալ խօսերու ժեղագիր ածականներուն ուրկական կամ բուական ըլլալը ուռեցե՛ք, պէտք եղած հարցումներուն:

Ես եինք խօսու հայինք ունիմ — Մեր կատը կը յաշեն երկու հոգին երկամբ երկամբ — Այսուս ասանելու հաւատաբէմ աշակերտներ ունեն — Մեր բային մէշ կամ երեք հոյսկառ ունեն:

Հարհանիք 91. — Հետեւեալ խօսերը լրացնու՛ք յարմար ուրկական ածականներով

Առիւծը . . . կ. — Երկարը . . . կ. — Շուշանը . . . կ. — Ապակին . . . կ. — Հորը . . . կ. — Դանակը . . կ. — Շունը . . . կ:

Օրինակ. — Առիւծը հզօր կ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

Մեր դպրոցին մէջ կան հարիւր քսան աշակերտներ : Ունինք մէկ անօրէն և ինը ուսուցիչ : Աշակերտները բաժնուած են եօթը կարգերու. ես երկրորդ կարգին չորրորդ աշակերտն եմ: Մեր կարգին առաջին աշակերտն է Զարեն. զոր շատ կը սիրեմ: Ես տարի քերականութեան սկսանք. ես կը կարդամ աշխարհաբարի քերականութեան առաջին գիրքը, մեծ եղբայրս Վահանը, որ երրորդ կարգն է, կը կարդայ քերականութեան երկրորդ գիրքը. հօրեղորորդիս Տիգրանը որ հինգերորդ կարգն է, կը կարդայ քերականութեան երրորդ գիրքը: Երէկ, ութ նոր աշակերտներ ալ եկան մեր դպրոց :

Հարհանիք 92. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, ստորագծելով բուական ածական հնարքները:

Հարհանիք 93. — Հետեւեալ անուններուն նով դրէ՛ք յարմարականները՝ վայր ածականներն եւ գրեցէ՛ք օրինակին պէս:

Գինի, ձիւն, մկան, ուկի, միխի, խոս, ածուի:

Կարմիր, դեղին, գորշ, ձերմակ, մանիշակագոյն, սեւ, կանան, կապոյ:

Օրինակ. — Կարմիր գինի, եւն:

Հարհանիք 94. — Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ իրարու նով դրէ՛ք եւ գրեցէ՛ք օրինակին պէս:

Ծեփիչ, շիխու, դրօշակ, աղօրիչ, ցեցուղ, ձնկան, զաւազան:

Պարտիզան, վարդապէս, զինուուր, զիշերապահ, զալազան, որմանիր, փողական:

Օրինակ. — Որմանիրին ծեփիչը, եւն:

Հարհանիք 95. — Վերի հարհանազը բերանացի կրկնեցէ՛ք յօդերը զեղչելով:

Օրինակ. — Որմանիրի ծեփիչ, եւն:

ԴԱՍ.—ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

48.—Կան քանի մը ածականներ ալ որոնք իրենց քովի գոյականը ցու ցնելով որոշելու կը ծառայեն և կը կոչուին ցուցական ածական. օրինակ՝

Այս մարդը, այն տունը, ևն,

Այս բառերուն մէջ այս, այն ցուցական ածական
են, զի կը ցուցնեն թէ ո՞ր մարդը կամ ո՞ր տունն է, ո՞-
րուն վրայ կը խօսինք:

49. — Գլխաւոր ցուցական ածականներն են՝ այս
այդ, այն,

Հարցարան.— Ո՞ր ածականները ցուցական կը կռչուին օրինակներով բացատրէ. — Որո՞նք են զլիաւոր ցուցական ածականները:

Համանգ 96.— Օրինակեցէ՛ք հետեւեալ բառեր, օրինակին պէս իւրաքանչիւր զոյսկանին բով կրկնելով այս, այդ, այն ցանկանեեր:

Այս կալիքը, այս կողովը, այս գուշպան, այս փողոցը, այս
օրինուղը, այս մատակին, այս պառել:

Այս կայինք, այդ կարինք, աև կարինք, եւ՛:

— Առաջակ թու. — Օրինակեցէ՞մ հետեւեալ խօսերը, յարմար բաւական ածականներով լրացնելով պակասները:

Ունի ունիկիք. . . . ավելի, . . . ականչներ, . . . բերան, . . .
միք, . . . ձեռներ եւ . . . ոսկեր.— Մեր ձեռներուն վրա, կան. . .
մասեր. — Եպարք. . . . օր է, ամէքը . . . օր է շարին. . . շա-
րք է, շարքն. . . ամէս է. — Տարին. . . եղանակ ունի, զարուհ. . .
աման, աղոթ, ձևն. — Տարնաւ առաջին ամիսն է Յունիվար, . . .
ամիսն է փետրվար, . . . ամիսն է Մարտ, . . . ամիսն է Ապրիլ,

Համացգ 98. — Խետեալ անուններուն բայ դրէ՛ք եւ զրկցէ՛ք
արձար որակախաններ վարի ածականներէն:

Մեր, տացիս, սիս, պոպեյ, բոյն, պանիր, կերակուր:
Տօն, շեղի, սրու, տիս, անուշ, ուստի, անուշ, ուստի, անուշ:

Օրինակ — Անոց մեղր, եւն:

րահանգ 99. — Վերի ամուս

Հրահանգ 99.—Վերի ածականներուն բով դրէք ուրիշ յար-մաւ մերժել զոյսիաններ.

Օրինակ.— Կծու սիսոր. Եւ Հ.

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ.—Ն. ԾԻՆՉՅՈ

Միհրանիկ խածաւ մի նարինջ աղոտոր, — —
«Օ՞չ, գոչեց իսկոյն, զայրալից, որը ու-
նեղ.
Ինչքան լեղի է, մինչդեռ շատ համեղ
կը կարծեն մարդիկ, ասի իրաւ որ
Ճաշակուե՛ք»

«Կը սխալիս , ըստ հայրիկն անդիէն ,

Վերցո՞ւր անգամ մը նուրբ կեղեւն ատոր
Եւ պիտի գտնես մէջը մեղրածոր,
Ու շուտով պիտի հասկնաս այն ատեն
Թէ ի՞նչ համեղ նարինջ է»:

Մի՛ դատէք բան մը արտաքին տեսքէն :
Քլում. Յ. Դ.

~~X = Համեմզ 100.~~ — Հետեւելի խոսքնուն մէջ ցուցական ածականները որուցելի պետքանիշե

Արև գեղը ծանծաղ է. — Ճակացա՞ր այս տպան. — Ես սիհի զիմս
այդ խաղալիքը. — Այս սիրուն պուարիկը ոռունն է. — Այս զի՞րը
կուզե՞ք թէ այս սիրը. — Դուք այդ ծոյլ տպային մի՛ նայիք. — Այս
աղջկան անունն է Արշալոյ, այդ աղջկան անունն է Զարուհի, այն
աղջկան անունն է Նուարդ:

Համաճակ 101. — Ուսուցչին քելադրութեամբ ուղագրեցէ՛ մասեր վերի առանձնութեն:

ՀՐԱԽԱՆԾ 102. — Օրինակեցէ՞մ հետեւալ անոնները, որու շելով թէ ինչի՞ անոնք են անոնք:

Օղը, մանեակը, սպառանչակը, մատանին . . . անոններ եւն։
Հրահանց 103. — Օրինակեցէք նետեւեալ խօսքը։

ՄԵՐ զԱՅՐԸ պիտի ըլլան **ՄԵՐ զԱՅՐԸ պիտի ըլլան**

Դուն զուարք պիտի ըլլաս
Ան զուարք ահիս ոստո

Համագույն կուսակցություն — Վերի օրբանը պետք է կազմակերպվի բարեհաջող լուծում և առաջարկ կատար կազմակերպության աշխատավորության վեց օտարության վերաբերյալ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՆՁՐԵՒՈՅ ՕՐ ՄԸ

Զարմինէ փողոցին մէջ տեղատարափ անձրեւի բռնուելով՝ հովանոցը բացաւ՝ ինքզինք անձրեւէն պահպանելու համար՝ թիչ մը անդին տեսաւ իրենց զրացիին աղջիկը որ առանց հովանոցի՝ անձրեւն տ. կ կը թրջէր։ Անմիջապէս քովը գընաց և թես անոր թեկն անցընելով զանի ևս պատսպարեց իր հովանոցին տակ և երկուքը միասինշարունակեցին իրենց ամբան։



Զարմինէ ուրիշներու վիճակին հոգածու՝ խիստ բարեսրտ աղջիկ մըն է։ անոր համար՝ ծեռքէ չի փախցըներ ամէնէն պղտիկ առիթն իսկ ուրիշներու օգնելու։

Խաղանգ 105. — Օրինակեցէ՛ յետազայ խօսերը, սուրացնելով անորու ածականներ։

Հիւր մը եկաւ. — Ամէն բոյուն բոյն ունի. — Ի՞նչ կերակորու կ'ուզես պատրաս է. — Այս տեսրակը իմին է. միւս տեսրակը ջարեկին է. ևս ուրիշ տեսրակ չունիմ. — Ո՞ր տունը կը բեալի՞. — Բոյ տաղաք ոսի եւաւ. — Ես տանի մը զրի ունիմ. — Սպասեցինք բայց որևէ մարդ յակաւ. — Իւրամանելու աշակեր կատարելու էիր պարտը. — Երկի տարօյինակ կենդանի մը տեսայ. — Ես ալ տեսայ նոյն կենդանի։

Խաղանգ 106. — Հետեւեալ անուններով խօսեր կազմեցէ՛ օրինակի պէս։

Զանգակ և լեզուակ, բանակի եւ ծակ, նառ եւ ղեկ, մակոյի եւ րիակ, կանք եւ անիւ, դաշնակ եւ փոյց։

Օրինակ. — Զանգակը լեզուակ ունի եւն։

Խաղանգ 107. — Օրինակեցէ՛ յետազայ ածական զոյականներ. կետերուն տեղ դնելով ուրիշ յարմար զոյականներ։

Կոր լուսին	Կոր սեղան
Բառակը սեղան	Բառակը սեղան
Բառձր ծառ	Բառձր . . .
Յած տուն	Յած . . .
Ուրունկ ծոյլ	Ուրունկ . . .
Ծանծաղ զես	Ծանծաղ . . .
Տափ թիյ	Տափ . . .

Խաղանգ 108. — Ուսուցչին բելարութեամբ ուղարկցէ՛ մասեր վերի հասուածէն։

Խաղանգ 109. — Օրինակեցէ՛ յետազայ ածական զոյականներ, կետերուն տեղ դնելով ուրիշ յարմար ածականներ։

Դիւրաքեկ պապակի	Թափանցիկ պապակի
Պայծառ լոյս
Ընտանի կենացանի
Ոսկեզօծ շորայ
Սալիսակ շուշան
Ցից պապուած

Խաղանգ 110. — Ըսէ՛ քէ ի՞նչ կը կոչուին։

Այն որ բանակ կը զգէ, այն որ դուռ կը պահպանէ, այն առաջիկը որ ծառայորին կ'ընէ, այն որ պատ կը շինէ, այն որ բար կը կոփէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ կ'եփէ։

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ.—ԾԱԳԿԱԿԵՆԵՐՈՒՄ ՔՈԽՆՅ

Ծաղիկներն ուր զընացին :
— Լուս՝ կը ննջն հողին տակ,
Զմոնն ի բռն ծածկը առած
Չիւն վերմակով ըսպիտակ :
Կուգայ արեւն զարնանացին
Իր չողերով կենդանի,
Եւ ձմեռուան ցուրտին հետ
Չիւն վերմակը կը տանի :
Ել՛ք, տղա՛ք, նայեց՛ք,
Բուն-ծաղիկներն կ'արթնան
Դուրս կը հանեն գլուխնին
Եւ աչուկնին կը բանան :

ԼՈՒՍԱԲԵՐ

Հրահնեց 111.— Օրինակեցէ՛ հետեւալ խօսեր, սուրագիծով զերանութերը:

Ես դաս զիցայ, զահամ լցիցաւ, անիկա պիտի պատճուի.
— Վարդ ու շուշանը ծաղիկներ են որ անուշ կը բռւմն .— Ես երկու խաղաղի ստի, որո՞ւմ կը հաւիս դուն .— Ես ասու կը հաւիս, միւսը գիշ է .— Եսն տրու որ կ'աշխատի, կը յառաջիմն .— Ես շաբար ունիմ, դու պատկերներ ունիմ, ես ծեզի շաբար տամ, դու ինձի պատկերներ ունիմ .— Եմ ծոշ կեցաւ, մեմ աշխատցան .— Սախու մարդ ատելի է, անու մի հաւասար:

Հրահնեց 112.— Օրինակեցէ՛ յետաշայ բառեր, սուրագիծով ածականները:

Քոյ կարդան, տար գունդ, խախանայ մը. Գրիոր լուսաւորի,
Լիւն երկրող, անզուր Կայէն, առաջին զօրավար, Մեծ ներսէ,
Արա Գեղեցիկ, այն հրացանը, դժբախ Հայատան, առեն ազգ,
պղուր եփրա, երանակ դրախ, այդ երկիրը, լեռն Զեյրուն, միւս
վարդապետը, Հայէ դիւցազն, այս դրօշակը, ուրիշ խաղաններ:

Հրահնեց 113.— Վերի հրահնազին ածականներուն եւ զականներուն տեսեցէ՛ բերանացի:

ԵՆԹԵՐՑՈՒՄ.—ՄՈՒՆԿ, ԱՅ ԶԵՅ,

Օր մը յաղթակազմ ձին պատահեցաւ մուկին և
սկսաւ զանի ծաղրել .— «Ե՞նչ վաքրիկ և պղորմելի կեն-
դանի ես զուն, ոչ մէկ բանի չես ծառայերք .— «Ե-
կո՞ւր, վազե՛նք միասին, ըստ մուկը, և պիտի տես-
նես թէ ես քեզմէ առաջ պիտի անցնիմ» : Չին համա-
ձայնեցաւ :

Հազիւ թէ ձին տեղէն շարժեցաւ, մուկը ցատկեց
անոր վրայ և փակաւ պոչին : Երբ որ որոշուած տեղը
հասան, մուկը վար ցատքեց և ձիւն առջն վազերով
գուաց .— Ուր էիր, այս քանի՛ ժամ է՝ քեզ կ'ապա-
սմէ կոր» : Չին մեաց շուարած

Խոսակցութիւն.— Օր մը ձին որո՞ւ պատահեցաւ .— Զի՞ն ի՞նչ
բաելով ծաղրեց մուկը .— Մուկը ի՞նչ առաջարկութիւն րաւ ձիւն .
— Չին համաձայնեցաւ .— Ի՞նչ խորամանկութիւն զուծարեց մուկը
ձիւն նես փաղելու համար .— Երբ որոշուած տեղ հասան, ի՞նչ պա-
տահեցաւ .— Մուկը ի՞նչ բայրով յիշարաց .— Չին ի՞նչ բռու .
Պէտք է արհամարտել կամ ծաղրել տիսեներ:

Հրահնեց 114.— 111դ հրահնազին զայկանները օրինա-
կեցէ՛:

Հրահնեց 115.— Գոյականերուն եզակի կամ յօգնակի
բլայր որոշեցէ՛ և յօգեր ցոյց օտելք բերանացի:

Հրահնեց 116.— Նոյն հրահնազին անձնական զերանուն-
ներորոշեցէ՛ բերանացի:

Հրահնեց 117.— Օրինակեցէ՛ յետաշայ սծական-
ները, կէտերուն տեղ զետելով ուրիշ յարտ . բոյականներ:

Սուր առեղ	Սուր միզակ
Երկար րիլ	Երկար . . .
Կարճ գաւազան	Կարճ . . .
Լայն ձամբայ	Լայն . . .
Նեղ դոր	Նեղ . . .
Կարծր բար	Կարծր . . .
Կախող մամ	Կախող . . .
Բարակ զրիյ	Բարակ . . .
Համա զերակ	Համա . . .

ԴԱՅ. — Բ Ա Յ

52. — Երբոր առձի մը, կենդանիի մը կամ իրի մը ի՞նչ ընկերու կամ ի՞նչ ըլլալուն վրայ բան մը ըսել ուզենք, հարկ է որ կարևոր բառ մը դնենք անոր անունին քով. օրինակ՝ առնենք Տիրան, շուն և շուշան գոյականները և անոնց վրայ մէյմէկ բան ըսենք:

Տիրան կը քնանայ. — Շունը կը հաչէ. — Շուշանը թոռմեցաւ:

Այս խօսքերուն մէջ կը ֆնանայ, կը հաչէ և բոռմեցաւ բառերը Տիրանին, շունին, շուշանին ի՞նչ ընել կամ ըլլալը կը ցուցնեն:

53. — Այս բառերը որ բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնեն, բայ կը կոչուին:

Վերի խօսքերուն մէջ կը ֆնանայ, կը հաչէ, բոռմեցաւ բայ են:

Հարցարան. — Երբ ար անձի մը, կենդանիի մը կամ իրի մը վրայ բան մը բառենք, ի՞նչ լենի հարկ է. օրինակներ տուր եւ բացառէ. — Ի՞նչ է բայր:

Հրահանց 118. — Օրինակեցէ՛ յետազայ խօսեր, սուրազն ծելով պարունակած բայեր:

Այսը կը տեսէ, ականջը կը լսէ, ինը կը հոտուէ, ակուա կը ծախէ, ձեռը կը շօշափէ:

Թոյունը կը ոտիր, ձուկը կը լողայ, օձը կը սողայ, գործը կ'ուսուսէ, մարդը կը խաչէ:

Հրահանց 119. — Հետեւեալ անձեռուն, կենդանինեռուն եւ ինեռուն վրայ մէյմէկ բան բու՛ք, պէտք եղած բայերը դնելով անաց:

Երախան, խնաման, բազաւորը. — Եղը, մեղուն, շունը. — Խարեցը, գրիը, ասեղը:

Օրինակ. — Երախան կորչայ, եւմ:

Հրահանց 120. — Հետեւեալ անուննեռով խօսեր կազմեցէ՛ եւ գրեցէ՛ օրինակի 6 պէտ:

Լեզու եւ բերան, մեղը եւ վերակ, զինի եւ տակառ, մեղան եւ կաղամադ, մի եւ ալոն, ովնաթին եւ փարախ:

Օրինակ. — Լեզուն բերանին մէշ է, եւմ:

Մարտ ամսուան մէջ պարտիզպանը շատ զբաղած կ'ըլլայ: Բահով կը փորէ իր պարտէզպին հողը, արմուղով կը հաւասարեցնէ զայն, յետոյ ածուներու կը բաժ. նէ և սերմերը կը ցանէ: Ան կը տակէ տոխ, կազմը, վարունդ, լոլիկ, գետնախնձոր և ուրիշ բան: Աւելի վերջը՝ կը մաքը բէ ածուները գէշ խոտերէն, որոնք կ'արգիլեն բանջառ բեղէններուն ածումը: Ամառը և աշունին կը քաղէ իր բերքերը և զանոնք շուկան կը տանի, կը ծախէ: Պարտիզպանը կ'ապրի իր արդար վաստակովը: Կարիզպանը ե՞ր կ'սկսի իր աշխատութեաներուն. — Ըստ բէ ի՞նչ են պարտիզպանին զիսաւար աշխատութեներու. — Ի՞նչ զործիններ կ'ունենայ պարտիզպանին ու ի՞նչ բաներիններ. — Ի՞նչ զործիններ կ'ունենայ պարտիզպանին ու ի՞նչ բաներիններ. — Եղը կը գործած զանոնք. — Ի՞նչ բանշարենիններ կը նանջնաք. — Ե՞ր կը բաղէ պարտիզպանն իր բերերը:

Հրահանց 121. — Օրինակեցէ՛ վերի հաշուածը, սուրազն լոյն բայերը:

Հրահանց 122. — Յետազայ բայերէն յարմարնեռով լրացուցէ՛ վարի խօսերը:

Կը ծախէ, կ'արածէ, կը կազմէ, կը շինէ, կը բանդակէ, կը նկարէ, կը վարէ:

Կազմաւարը զիր. . . . — Գոհարավաճառը զնարեհէնք — Հովիր ոյիար. . . . — Կառապանը կաու. . . . — Նկարի պատկերներ. . . . — Մետինագործը մեղնինյա. . . . — Արձանառութեանականակ:

Հրահանց 123. — Հետեւեալնեռով խօսեր ընկեցէ՛ եւ գրեցէ՛ օրինակին հետեւելով:

Հետազան որդի, ցուր օդ, ազատ Հայեր, հանդաւու ծով, խելու աղջիկներ, ցիւն հանդիս:

Օրինակ. — Որդին հնազանդ է, որդին հնազանդ է զատ, որին հնազանդ պիսի ըլլայ, եւմ:

ԴԱՍ. — ՏԵՐ ԲԱՅԻ ԿԱՄ ԵՆՔԱԿԱՅ

54. — Եյն անունը կամ զերանունը, որոն ի՞նչ ընելը
կամ ի՞նչ բլլար կը ցուցնէ բայը, կը կոչուի Տեր բայի
կամ ենքակայ. օրինակ՝

Գրիգոր կը խաղայ, ո՞ն յոդնեցաւ:

Եյն խօսքերուն մէջ կը խաղայ, յոգնեցաւ բայերը
Գրիգորին ի՞նչ ընկել և ի՞նչ բլլար կը ցուցնեն, որինի
Գրիգոր անունը տէր բային է կը խաղային, աճ զերա-
նունը տէր բային է յոդնեցաւին:

55. — Խօսքին մէջ տէր բային կը գտնուի բային
վրայ ընկելով ո՞վ կամ որո՞նի, ի՞նչ բան կամ ի՞նչ բաներ
հարցումները. օրինակ՝

Խոռոչ արգար է. — ո՞վ արգար է. — Ասուած
Մարդիկ չոր են. — որո՞նք չար են. — Մարդիկ
Ճունը փլա. — ի՞նչ բան փլա. — Տունը
Չիները կը հային — ի՞նչ բաններ կը հային. Ճիւները

Հարցարան. — ի՞նչ է տէ բայի կամ ենքակայ. օրինակներ
ենթ եւ բացառ. — Տէր բային ի՞նչ հարցումներով կը զննուի. օրի-
նակներ են:

X — Համանակ 124. — Հետեւալ խօսերուն պատրիարքուն բա-
րեն ու տէ բայերը որոշեցէ՛ բերանու պէտք ենած նարգումնե-

կառը կ'արաւակ. — Երանեալ կը քննիր. — Դուռ կույս. աճ
կը խնդոյ. — Անուն տեղաց. — Պատրիարք կ'արտեցաւ. — Մենք ենակն,

զնամար պիտի մենին. — Ուրախանակը ենամուկներ կը անի կը պէտք.
Եղաւ. — Եւ կը սիրել ուրախութեան. — Փայը ածուի

X — Համանակ 125. — Հետապայ բայերուն բայ վարի անուննե-
ներին պէտք եւ ի՞նք կնիւր խօսեր կազմեցէ՛ եւ գրեցէ՛ օրի-
նակներ:

Կը պոր, կը բաւայի, կը զորի, կը տնաւարէ, կ'ամի, կը
զայտ, անիր, ճաղիկ, օրօրոց, բայս, զարցական, մերա,

ԱՐՅԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄՐՈՌՑ

Մարտոն ի՞նչքան սիրուն ամիսն է տարուան,
Ամիսն է տյա բիւր անակնկալի. ·
Օրէ օր լիռ, սար, գաչտ, անտառ, աւան
կը զգենուն նոր նոր ձեւեր պաշտելի:

Յանկին վերևէն զարթող պարտէզին,
Ծաղիկներովն իր նոր փթթող՝ հըպարտ,
Կը տեսնես զեղձին որ ջերմ արևելին
կը բանայ իր լի պառուկները վարդ:

Արե կամ անձրեւ, եղեամ, սիւք կամ հայ,
Ամէն ինչ հրապոյր ունի այն ատեն,
Ու սիրուն Մարտիկը զալար գեմքով,
Կը ժըպտի յաճախ արգունքի մէջէն:

Տ. ՈՒԵՆՈ

Համանակ 126. — Աւուղչին թելագրութեամբ ուղղագրեցէ՛
տողեր վերի ուսանուուէն:

Համանակ 127. — Յետազայ գոյականները վարի ածական-
ներէն յարաւաներուն նես կազմեցէ՛ եւ բոյով եւ խօսեր կազմելով
գրեցէ՛ օրինակն պէտ:

Նապատակ, խոզ, զայլ, եղ, և ու, կարիմ, արծիւ, սիրաւարգ
մեհիս, ձի, կրիայ:

(թռնաւոր, արքիաց, ցիշայի, պարտը, երկուս) դանդաղ,
ածակ, ժիր, միու, բարդարուի, աղոստ)

Օրինակ. — Նապատակը երկուս է:

X — Համանակ 128. — Օրինակցէ՛ նետեւալ խօսեր:
Ես հիւանդ եի Մենք հիւանդ եին
Դուք հիւանդ եիր Դուք հիւանդ եիր
Անոնք հիւանդ եր:

Համանակ 129. — Վերի օրինակն պէտ վեց ձեւու թերամացի
բակ նետեւալ խօսեր:

Ես առող եի, ես վայրիկ եի, ես խելօֆ եի:

ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ԹԻՒԾ

56. — Տէր բային եղակի կամ յոդնակի ըլլալուն համեմատ՝ բային ալ ձեւ կը փոխուի, ուրեմն բայն ալ անոնի և զերանունի պէս ունի թիւ, այսինքն՝ եղակի և յոդնակի. օրինակ՝

Զին փախաւ, ձիերը փախան:

Այս խօսքերուն մէջ փախաւ եղակի բայ է, որով հետեւ տէր բային ալ եղակի է և մէկ ձի կը ցուցնէ. իսկ փախան յոդնակի է, որովհետեւ տէր բային ալ յոդնակի է և շատ ձիեր կը ցուցնէ:

Հարցարան. — Բայր միտ նոյն ձե՞ւը կ'ունենայ թէ զանան ձեւեր. — Ե՞րբ կը փոխուի բային ձեւը. ուրեմն բայն ալ թիւ ունի՞. — Օրինակներ ուր եւ բացառէ:

Համաճգ 130. — Օրինակեցէ՛ք հետեւալ խօսերը եւ բերացի ոռոշեցէ՛ք բայեր, եւ բայիները եւ անոնց թիւր:

Եղակիլը բացուեցաւ. — Եղակիները բացուեցան. — Գործառնութիւնները դալար են. — Հիւր պիտի զայ. — Հիւրեր պիտի զան. — Ես կօշիկ զնեցի. — Մինչ կօշիկ զնեցիմ. — Առ խնօտ կը կենար — Անոնց ինք կը կենարի:

Համաճգ 131. — Երցուցէք հետեւալ խօսերը հարցումին համեմատ եղակի կոմ յօդնակի յարմար եւ բայիներավ.

(Ի՞նչ բան) կը փայի. — (Ո՞վ) դաս կ'առնէ. — (Ո՞վ) կարսայ կը շինէ. — (Որո՞նք խաչեցին Յիսուսը. — (Ի՞նչ բան) կ'առնէ. — (Ի՞նչ բանն) հոտաւահ են. — (Ո՞վ) բարող կուտայ. — (Ո՞վ) շար դուաց. — (Որո՞նք) կը բաշն սայլը. — (Ի՞նչ բանն) պիտի ծաղկին երրոր գտնար:

Օրինակ. — Այսաւանդը կը փայի:

Համաճգ 132. — Վերի հրանազին բայերը ցոյց տուէ՛ք, բերացի ոռոշելով նուեւ անոնց եղակի կամ յօդնակի ըլլայր:

Համաճգ 133. — Յարմար բայեր գտնելով բայէ՛ք ի՞նչ կ'ընեն դով, գրիով, լուսանով:

Օրինակ. — Քանոնվ կը բամեն, տապակով կը տասենեն, են:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԱՊԷԼՆ ՈՒ ՖԻՏԷԼԸ

Զապէլ շատ կը սիրէ իր սիրուն ձերմակ չնիկը, զոր Ֆիտէլ կը կոչէ: Անիկա իր Ֆիտէլին համար ամէն տեսակ ինամք կը տանի. զանի կը զգուէ, կը փայփայէ, և շատ անգամ անոր հետ խաղալով կը զուարձանայ: Ֆիտէլ ալ հոգի կուտայ իր տիրուհիին վրայ, երբե՛ք չի զատուիր անոր քուցն, անոր ձեռքերը կը լիզէ, և ամէն քմահաճոյքներուն կը հազանդի: Զապէլ և Ֆիտէլ երկու անկեզծ ու ձշմարիս բարեկամներ են:

Խօսակցութիւն. — Զապէլ զօ՞վ կը սիրէ. — Ի՞նչ կ'ընէ աֆետէին. — Ֆիտէլ ի՞նչ կ'ընէ Զապէլին, — Զապէլ եւ Ֆիտէլ ի՞նչպիս բարեկամներ են. — Կենայ ըլլալ ու օր մի զժերի իշարու են. — Ի՞նչ յակարին ունին ուները. — Անոնք երեք անհաւատարիմ կամ ապերախ կ'ըլլա՞ն. մինչդու մարդիկ . . . :

Համաճգ 134. — Ուսուցչին բելադրութեամբ ուղղագրեցէ մասեւ վերի հատուածն:

Համաճգ 135. — Յետազայ խօսերը յօգնակի վերածելի գեցէ՛ք օրինակին պէս:

Շունը կը հայէ, կը կատի, կը խածնէ. — Ածուխը կը հրանի, կը վասի, կը հասի, մինչու կ'ըլլայ. — Մարդը կը խորհի, և խօսի, կը ցրէ, կը գործէ. — Խեժակը կը ձեւի, կը կտէ, կը արտէ, կ'արդուկ. — Մշակ հերկեց, ցանեց, տափանց, հնձեց, ըրտեց. — Հարէ հաւկիր ածեց, րիսեց, ձառ հանեց:

Օրինակ. — Շունըր կը հայէն, կը կատին, կը խածնէն:

Համաճգ 136. — Օրինակեցէ՛ք յետազայ խօսերը:

Ես մշակ պիտի ըլլայի Մելք մշակ պիտի ըլլային Դում մշակ պիտի ըլլայի Դում մշակ պիտի ըլլային:

Համաճգ 137. — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերանց ցի բաէ հետեւալ խօսերը:

Ես գոն պիտի ըլլայի, ես երշանիկ պիտի ըլլայի, ես նկարիչ պի ըլլայի:



ԴԱՍ.—ԲԱՅԻՆ ԴԷՄՔԸ

57. — Ամէն խօսքի մէջ բայլ կը ցուցնէ.

Կամ խօսողը, օրինակ՝ գրեցի,

Կամ ան, որու կ'ուզզուի խօսքը, օրինակ՝ գրեցիր,
Կամ ան, որու վայով կը խօսուի. օրինակ՝ գրեց.

58. — Աւրիմն բայն ալ անձնական դերանունին պէս
երեք դէմք կը ցուցնէ և անոր համեմատ կը փոխուի
թէ՛ եղակիի, թէ՛ յագնակիի մէջ. օրինակ՝

Ա. դէմք. — Ես կը խօսիմ, մենք կը խօսինք,
Բ. » Դուն կը խօսիս, դուք կը խօսիք.
Գ. » Ան կը խօսի, անոնք կը խօսին:

Հարցառակ. — Խօսին մէջ բայր ո՞ր անձեր կը ցուցի. օրինակերպ բացառված բացառէ. — Աւելն բայր խնի՞ դէմք կը ցուցի. օրինակերպ բացառված:

Համաճակ 138. — Օրինակեցէ՛ յետազայ խօսերէն սուտին
դէմք ցոյ տուղիներ:

Ես կը խալիմ, ամ մնացաւ, դուք պիտի հսկի, դում կը խօ-
զայիր, մենք կ'աղօրէիմ, անոնք կ'երգե՛, ես ուրախացայ, դում չըր-
մեցաւ, ամ պիտի ուսի, մենք կը յուսացիմ, դուք կը հանգչի, անոնք
կուրան, ես նուազեցի, դուք պիտի լուի, շատկ', իմ կը մասնէր,
հասկ', մուրաննի, Տիգրան արքացաւ, պիտաները մայեցին:

Համաճակ 139. — Օրինակեցէ՛ վեր խօսերուն Բ. դէմք
ցոյ տուղիներ:

Համաճակ 140. — Օրինակեցէ՛ վերի խօսերուն Գ. դէմք
ցոյ տուղիներ:

Համաճակ 141. — Լազուցէ՛ յետազայ խօսերը, պէտք եղած
էք բայիներավ:

• • • բայ կուտայ. — • • • ալոն կուտայ. — • • • ձիրակուող
կուտայ. — • • • շագանակ կուտայ. — • • • նուռ կուտայ. — • • • կե-
ռաս կուտայ. — • • • սերեկիլ կուտայ. — • • • բուր կուտայ. —
• • պիտակ կուտայ:

Համաճակ 142. — Բայ կուտայ բայ կուտայ:

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՌԱՐՉՈՒՆ

— 51 —

Բարձիկս իմ փոքրիկ, ճերմակ ու տաքուկ,
Եկ փետուրներով փափուկ ու առաս,
Երբ զամուամ զայլէն կամ փոթորիկէն
Ի՞նչքան ապահով կը նիրհեմ վըրադ:

Բայց շատ մանուկներ մերկ, անտուն, անմայր
Զունին ըընաւին, ո՞հ, ի՞նչ բախտ դժնէ.
Ա՛յ բարձ, ո՞չ մահիճ նաջերու համար,
Այս բանն, աւազ, զիս շատ արխուր կ'ընէ:

ՏՐԻՆԻ, ՏԵՎՈՒՐ ՎԱՐԱՐ

Համաճակ 142. — Ենթանցի ուռեցէ՛ 188րդ համազիմ
բայերուն եղակի կամ յոզեակի ըլլալու:

Համաճակ 143. — Եռադի դէմքի վերածելով գեցէ՛ նետե-
նակ խօսեր:

Դում առուն կ'եղիս, կը լուացուիս, նախանաշ կ'ընիս, դրա-
ռոց կ'երթաս, դաս կուտաս, իրիկուան տուն կը դատնաս, կ'ընրես,
դաս կը սերտս, յեսոյ կը պառկիս, կը մնանաս:

Օրինակ. — Ես առուն կ'եղիս . . . եւս:

Համաճակ 144. — Եռորդ դէմքի վերածեցէ՛ նոյն խօսքը:

Օրինակ. — Ան առուն կ'եղիս . . . եւս:

Համաճակ 145. — Ցոքաւայի վերածեցէ՛ նոյն խօսեր:

Օրինակ. — Դուք առուն կ'եղիս . . . եւս:

Համաճակ 146. — Օրինակեցէ՛ նետեւալիներ:

Դում աշխատաւէր եղի՛ր, դուք աշխատաւէր եղի՛ք:

Համաճակ 147. — Վերի օրինակին պէս եկու ձեւերով բե-

րանցացի բայէ՛ նետեւալիներ:

ԴԱՍ. — ԲԱՅՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

59. — Բայր տարրեր ձեւեր կ'առնէ նաև զանազան ժամանակներ ցուցնելու համար. օրինակ՝

Միհրան ճաշեց, Զաւէն գեռ պիտի ճաշէ :

Այս խօսքերէն առաջինին մէջ ճաշեց բայր երկրորդին մէջ պիտի ճաշէ եղած է, Միհրանին և Զաւէնին ճաշելու ժամանակները որոշելու համար :

60. — Բայր երեք ժամանակ կը ցուցնէ, որոնք են.

Ներկայ. օրինակ՝ կը գրեմ, որ ըսել է ահմա կը գրեմ :

Անցեալ. օրինակ՝ գրեցի, որ ըսել է «անցած ժամանակի մէջ գրեցի»:

Ապանձի. օրինակ՝ պիտի գրեմ, որ ըսել է «գալիք ժամանակի մէջ գրել կ'ուղեմ» :

Հարցարան. — Բայր ուրիշ տարբեր ձեւեր ալ կ'առնէ եւ ինչո՞ւ համար. օրինակներ ուր եւ բացառէ. — Բայր բանի՞ ժամանակ կը ցուցէ օրինակներով բացառէ:

Համանակ 148. — Եերանցի ոռուցեցէ՛վ նետեւեալ խօսերուն մէջ բայերուն ժամանակները:

Ես դաս կը սերտեմ, Միհրան դաս պիտի սերտ, դուն դաս սերտեցի. — Մշակր հերկեց արար, հիմա ցորեն կը ցանկ, վերը պիտի հնձէ ցորենը. — Դուք նորազեցի մենք պարեցինք, հիմա ես կը պարագանեցի կը պարեմ. ինչ վերը Պետրոս պիտի նորաց ես պիտի պարեմ. — Ես խնձոր կերայ, դուք ալ կերա՞մ ձեր խնձորը. — Ոչ, ես խնձոր հիմա կուտեմ, բայց Արուսիսկը դեռ պիտի ուսկ:

Համանակ 149. — Լազուցեցէ՛վ նետեւեալ խօսեր, անցեալ ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Փայտահար տապարով . . . ծառը. — Հիւսեմ հիյրով . . . փայտը. — Ազգապար յօւղով . . . որթառութեր. — Նկարիք վրձինով . . . կարմարի մարայ. — Պարտիզանը ցնցուղով . . . ծաղիկները. — Չարմին հերիւղով . . . զուղամ. — Ես խոզանակով . . . խաղուս։

Օրինակ. — Փայտահար տապարով պիտի աղայ ցորեն:

ԸՆԹԵՐՈՒՄ. — ԵՐԿՈՒ ՄԵԴԱՌՈՒՆՔՐԸ

Երկու մեղոնները կը կռուբոէին. — «Մեղրս կ'առնես կոր», կ'ըսէր մին. — «Մեղրամուս գողցար», կ'ըսէր միւսը. «Ես քեզմէ բան մը չափի», կը պատասխանէիր

առաջինը. — «Ես քեզմէ բան մը չգողցայ», կը պատասխանէիր երկրորդը. «Ես կատաղօրէն իրարու վրայ յարձակելով՝ զիրար խաթեցին և երկուքն ալ գետին ինկան մեռան։ Պի-

ծակները՝ որ զանոնք կը դիտէին, բախն. — Լաւ ըրիք զիրար սպաննելով, շնորհակալ ենք, ձեր պատրաստած մեղրերը մենք կ'ուտենք»։

Խօսակցուրիւն. — Ի՞նչ կ'ընէին եկալ մեղուներ, — Ի՞նչ կ'ըսէին իրարու մէջ. — Ի՞նչ բիին յեսոյ կատած մեղուներ. — Ինչո՞ւ զիւրար խայրեցին. — Գիտէ՛ ուրիշ խայրազ եւ բունաւոր միջաներ. առէք անուններ. — Կոյիւն ովկ կ'օքսուի, կռուղինները թէ ուրիշներ:

Համանակ 150. — Ուսուցչին բելադրութեամբ ուղղ սգրեցէ՛ սրբեր վերի հատուածնեալ:

Համանակ 151. — Լազուցեցէ՛վ յետագայ խօսեր ներկայ ժամանակ ցուցեալ յարմար բայերով:

Մշակր բրիով . . . հողը. — Որմաղիր ծեփիով . . . պատը. — Ասադազործ սղոցով . . . ասիսար:

Օրինակ. — Մշակր բրիով կը բրէ հողը:

Համանակ 152. — Լազուցեցէ՛վ յետագայ խօսեր ապանի ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Հաղացամի . . . ցորենը. — Եերկագործները սաղով . . . համկերը. — Գրիգոր օմառով . . . ձեռներ. — Մենք լուցկիով . . . շամբարը:

Օրինակ. — Հաղացամի պիտի աղայ ցորենը:

Համանակ 153. — Օրինակեցէ՛վ նետեւեալ խօսեր:

Ես բարի ըլլամ . . . Մենք բարի ըլլամ
Դուն բարի ըլլամ . . . Դուք բարի ըլլամ
Ան բարի ըլլամ . . . Անոնք բարի ըլլամ:

Համանակ 154. — Վերի օրինակին պէս վեց ձեւերով բերացի բարէ յետ սզան խօսեր:

Ես խալ ըլլամ, ես հեզ ըլլամ, ես խնձու ըլլամ:



61. — Բայց զեռ ուրիշ զանազան ձևերու կը փոխ-
ուի հրաման, անկատարութիւն, թերութիւն, փափաք
եւ այլն ցուցնելու համար, օրինակ՝

Գրե՛ք, կը գրե՛ի, եթէ զրեա, թուղ զրե, զրած, եւն:

61. — Բային այսպիսի զանազան ձեւերու փոխութիւն
կը կոչուի խռարհում:

Հայցարան. — Բայր դեռ ուրիշ ի՞նչ ձեւերու կը փոխուի,
օրինակներ ուր. — Բային այս փոփոխութեաւներ ի՞նչ կը կոչուի:

Համահայոց 155. — Օրինակեցէ՞ յետազայ խօսելուն պարունակութիւնը բայց առաջ գտնվութիւնը պահպան է ծառական:

Ես համակ կը գրեմ, դուք նաև նամակ գրեցիր, Յայսկի տղ նամակ կը գրէր, մենք նամակ պիտի գրենք, անենք աղ նամակ պիտի գրին, Յակո՞ր, գրէ նամակդ, դո՞ւ աղ գրեցի՞ր, որ որ նամակ գրե՞մ ձեզի ուշ կուտամ. Երկ նամակ գրին՝ աղեն կ'ըլլար, գրած նամակդ ո՞չ է, նամակ գրող մարդ համայ. Գրելիյ նամակի երկար է:

Համար 156. — Օթևակելէ՛ նաեւեալ խոսերան պարունակած խօսի բային զանազան ձեւեր:

Դուն խօսի կը խօսի, ան խօսի կը խօսիր, մենք խօսեամի
մեր խօսիր, դուք զեր խօս պիտի խօսի, ես այ խօս պիտի խօսի.
խօսեցէ՛ք, պարնոնհե՛ր, միասին խօսինք երկ ես խօսիմ, դուք պար-
տի տեղ, քե որ անոնք խօս խօսեին, պատասխան կրուայի. բոլ խօ-
սիր խօսդ, դուն խօսի չես զիտեր. խօսելու խօսի մասն եւ վեր-
ըլ խօս. ես խօսած խօսս գթեմ. դուն խօսելիք խօսդ պարսպան:

Համանգ 157. — Օրինակից յետպայ խօսերն պարւ-
նակած կարդալ բային զետապա ձեւերը:

Մէմբ զիրք կը կարգանեմ, եւրք զիրք կարգացի, երք ես զիրք
կը կարգայի, զուն թերք կը կարգայիր. բայի՞ զիրք պիտի կարգա. Վահրամ զիրք պիտի կարդար զիրք կարդա՛, զուն մի կարգա. զրեցի՞ երրոր կը կարգայիր, մենք մտիկ կ ընկերնեմ. կարգան եւ ուշադրութիւն ըրե. փոքրիկ Զապյկ առվեցա. կարգալ գրել կարգացած զիրքը կը համեսայ, ամենա շատ կարգայի զիրքեր ունի. զրոյ կարդացաղ տպան ուսումնական Կըլլայ մենք շատ զիրքեր կարգացեր ենք:

— «Երբ քեզ կը դիմեմ, աղուոր նաև շքեղ,
Ո՞չ, կը գողղըլդամ ստուգիւ շատ հեղ,
Անհուն ծովերուն ինչո՞ւ զուն քեզ տաս,
Ո՞վ կը կանչէ քեզ, բաէ՛, ո՞ւր կ'երթաս,
Ցից կայմիդ վըրայ առագաստն ուռած
Եւ ալիքնարէն ընդ միշտ օրօրուած՝
Ինչո՞ւ արշաւես վտանգներու դէմ,
Հեռանաս խաղաղ նաւահանգիստէն»:
— «Եւ գուն, մանուկ, անկողնիգ մէջ ա'յնքան հանդիսա,
ինչո՞ւ համար չես ըներ նիստ,
Եւ ամէն օր գպրոց կ'երթաս,
Յար կ'աշխատիս ու կուտաս դաս»:

ԱԼՔՐՈՒՄ ՆՈՒ

Համեսկ 158.—Յետպայ բայերուն եռլ որե՛ք պէս եղած դեմուն էր բայիները (որ զօրութեամբ կ'իմացուին):

Կը յանեմ, կը կարեմ, վաղեցիք, պիտի լուս, վառեցի, կուրախանաց, տրամադրաց, պիտի մայիսիք, հեռացիք՝ զեացէք, կուշացիք պիտի մաշկիք, կը մուրար, խճենք, փորացիք, հազարիք, կերաբ բնդունիք՝ կը թերէի, բն՛ու աշխատիք:

Օրինակ.— Ես եղ յոգին:

Համակակ 159.—Վերի բայերուն թիւեր ու դէմքերը պր
տցի՛ բերանացի:

Հրահանգ 160.— Օրինակեցէ՞՛ հետեւեալ խօսերը:

Ես մեծ բլայի Մենք մեծ բլայինք

Դուն մեծ բլայիր Դուն մեծ բլայի

Ան մեծ բլար Անոնք մեծ բլլային:

Հրահանգ 161. — Վերի օրինակին պէս վեց ձեւեռով խումբ
եղէ՛ հետեւանեւը:

Ես լուս ըլլայի, ես ժիր ըլլայի, ես մարդ ըլլայի:

ԵՄ ԲՈՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

Կիւնար
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Ց

Եղակի	Օսպեալի
Ա. Դկմբ	Ես եմ
Բ. »	Դուն ես
Գ. »	Ան է

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դկմբ	Ես էի
Բ. »	Դուն էիր
Գ. »	Ան էր

ԱՆՑԵԱԼ ԿԱՏՈՐԵԱԼ

Ա. Դկմբ	Ես եղայ
Բ. »	Դուն եղար
Գ. »	Ան եղաւ

ԲՈՅԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Ա. Դկմբ	Ես պիտի ըլլամ
Բ. »	Դուն պիտի ըլլաս
Գ. »	Ան պիտի ըլլայ

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՐՆԻ

Ա. Դկմբ	Ես պիտի ըլլայի
Բ. »	Դուն պիտի ըլլայիր
Գ. »	Ան պիտի ըլլար

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի Յոզեփ Դուք եղէք

ԱՏՈՐԱԴԱՍԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Ց

Ա. Դկմբ	Ես ըլլամ	Մենք ըլլանք
Բ. »	Դուն ըլլաս	Դուք ըլլաք
Գ. »	Ան ըլլայ	Անոնք ըլլան

ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դկմբ	Ես ըլլայի	Մենք ըլլայինք
Բ. »	Դուն ըլլայիր	Դուք ըլլայիք
Գ. »	Ան ըլլար	Անոնք ըլլային

ԲՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ն Ե Ր Կ Ա Ց

Ա. Դկմբ	Ես թո'ղ ըլլամ	Մենք թո'ղ ըլլանք
Բ. »	Դուն թո'ղ ըլլաս	Դուք թո'ղ ըլլաք
Գ. »	Ան թո'ղ ըլլայ	Անոնք թո'ղ ըլլան

Ա Ն Կ Ա Ց Ա Ր

Ա. Դկմբ	Ես թո'ղ ըլլայի	Մենք թո'ղ ըլլայինք
Բ. »	Դուն թո'ղ ըլլայիր	Դուք թո'ղ ըլլայիք
Գ. »	Ան թո'ղ ըլլար	Անոնք թո'ղ ըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Ա Ն Ե Ր Ե Ւ Ո Յ Թ

ԲԱԱԱ

Ներկայ ընդումելութիւն
Եղող Անդադ ընդումելութիւն
Եղած, եղեր

Ապառնի ընդումելութիւն
Ըլլամք, ըլլալու

ԴԱՅՈՒՄ ԲԱՅ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

63.— Էական կը կոչուի ևն բայը իր բոլոր ձեւերով:

64.— Խօսքին մէջ էական բայը իրեն հետ անբաժան կ'ունենայ ուրիշ բառ մը որ կը կոչուի ստրոգելի. էական բայը առանց ստորոգելիի՝ իմաստ չի կրնար տալ. օրինակ՝

Երկինքը կապոյտ է.

Այս խօսքին մէջ է էական բայ է, կապոյտ՝ ստորոգելի և խօսք չըլլար եթէ առանց ստորոգելիի՝ ըսենք Երկինքը... է:

65.— Ստորոգելին տէր բայիին ինչ կամ ի՞նչպէս ըստու կը ցուցնէ և կ'որոշուի տէր բայիին վրայ ընելով այդ հարցումները, օրինակ՝

Խնձորը պտուղ է, խնձորը ի՞նչէ — պտուղ (ստորոգելի)

Ես անմեղ եմ, ես ի՞նչպէս եմ — անմեղ (չ)

Հարցարան. — Ո՞ր բայը էական կը կոչուի. — Ի՞նչ է սուրոգելին. — Էական բայը ինքնին իմաստ մը կրնայ տալ. օրինակ տե՛ր եւ բացատէ. — Սուրոգելին ի՞նչ կը ցուցնէ, ի՞նչ հարցումներով կ'ուրածուի. օրինակներ տուր եւ բացատէ:

Համանակ 162. Օրինակեցէ՛ հետեւեալ խօսերը, սուրագելու էական բայերը:

Մարդկան բոյւն է. — Մարդկան մահկանացու են. — Բայ զարդան նախասակ եղաւ. — Նախին հայեր դիցապաշ էին. — Համբերող եղին եւ փափաթի կը հոչանիս. — Ես զինուոր պատի ըրամ էւ հարեւենիս պիտի պաշտպանեմ. — Երկ բայ ըլլայի, յաղրաւանը կը տանիի. — Երկ կ'ուզեն երշանիկ ըլլայ, աշխատ. — Ենցաւոր պիտի ըլլային, երկ անհազանդ ըլլային. — Մենի հայ ենի եւ հայ պիտի մնանի:

Համանակ 163. — Օրինակեցէ՛ վերի նրանազին սուրոգելին:

Համանակ 164. — Էական բային անցեալ կատարայի երազ դէմով խօսեր կազմեցէ՛ հետեւեալ բառերով. օրինակին պէս:

Զմեռ եւ ցուր, երկիր եւ աւերակ, ցուր եւ շոգի, փայտ եւ մոխի, բջանմի եւ բարեկամ:

Օրինակ. — Զմեռ ցուր եղաւ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԳՈՒԱԼՆ ՈՒ ԱՉՈՒԵՍԸ

Ակաւաւը պանիրի կտոր մը խլելով՝ ծառին վրայ թառած էք: Աղուէսը առաւ պանիրին հոտը և վար լույսով տեսաւ ագռաւը ծառին վրայ, պանիրը կտուցին մէջ: — «Հէ՛, բայց աղուէսը աղուէսը, ի՞նչքան սիրուն և գեղեցիկ էք, իրաւ որ այս անտառին մէջ ձեզի չափ չնորհալի. թոչուն չիկայ. ի՞նչքան անուշ ըլլալու է նաև ձեր երդը...»:



Աղաւը այս գովեստներէն զգլիսած՝ ցոյց տալու համար իր քաղցր ճայնը, բացաւ կտուցը և կառաչ մ'է արձակեց, որով պանիրն ինկաւ բերնէն, և աղուէսը, որ արդէն այդ բանին կ'սպասէր, խլեց պանիրն ու փախաւ:

Խօսակցութիւն. — Ազուանի ի՞նչ քրաւ: — Աղուէսն ի՞նչ քրաւ եւ ի՞նչ քառ. — Աղուէսին խօսերն անկեղծ էին: Ազուանը հաւատաց այդ խօսերուն. — Հետեւանն ի՞նչ եղաւ. — Ի՞նչ է ողոքարութիւնը:

Համահանգ 165. — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեցէ՛ մասեր վերի հաւատձեն:

Համահանգ 166. — Հետեւեալ խօսերը լրացնցէք վարի բառերէ յարմատ սարգագիտենուվ:

Ասուած . . . կ. — Հոգին . . . կ. — Մասիս . . . կ. — (կ. Պոկի, Խնձուն Բարիզ) կ. — Հմա մարդիկ . . . կին + Շերիփիկները . . . պիտի ըլլան:

Են մասին, մարտադաշտներ, ամենուրեմ, անմանի զոր:

Համահանգ 167. — Օրինակեցէ՛ հետեւ հանենը:

Ես գիր կը ցրիմ, ես ձառ կը խօսիմ, ես թեր կը կարդամ. — Մենի գիր կը ցրեմ, մենի ձառ կը խօսիմ, մենի թեր կը կարդամ: — Դուն գիր կը ցրեմ, դուն ձառ կը խօսիմ, դուն թեր կը կարդամ. — Դուն գիր կը ցրեմ, դուն ձառ կը խօսիմ, դուն թեր կը կարդամ: — Ան գիր կը ցրեմ, ան ձառ կը խօսիմ, ան թեր կը կարդամ: — Անոն գիր կը ցրեմ, անոն ձառ կը խօսիմ, անոն թեր կը կարդամ:

Համահանգ 168. — Վերի օրինակին պէս բերանացի խօսեցէ՛ հետեւեաներուն ներկայ ժամանակը:

Հաց եփնի, շատ յոցին, զնդակ խաղալ:

ԴԱՅ. — ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍԵՐԻ ԽՆԴԻՐ

66.— Ներգործական կը կոչուին այն բայերը որոնց
տէր բային գործողութիւնը ուրիշին վրայ կը կատարէ .
Մշակը ցորեն կը հնձէ .

Այս խօսքին մէջ կը հնձէ ներգործական բայ է ,
որովհետև տէր բային (մշակը) հնձելու գործողութիւնը
կը կատարէ ցորենին վրայ :

67.— Ներգործական բային իմաստը ամբողջանա-
լու համար պէտք ունի ուրիշ բանի մը , որ կը կոչուի
սեղի խնդիր:

Վերի խօսքին մէջ ցորեն սեղի խնդիր է , զի եթէ
առանց այդ բառին ըսենք «մշակը կը հնձէ...» խօսքը
թերի կը մնայ և չի հասկուիր թէ՝ մշակը ի՞նչ կը հնձէ
(ցորե՞ն , գարի՞ , վարաս՞կ...) :

68.— Սերի խնդիրը կը գտնուի բային վրայ ընկերով
զո՞յ կամ զորո՞նի , ի՞նչ բանը կամ ի՞նչ բաներ հարցում-
ները . օրինակ՝

Սիրէ՛ ընկերդ , զո՞վ սիրէ — ընկերդ :

Կը յարգեմ ուսուցիչներս , զորո՞նք կը յարգեմ —
ուսուցիչները

Երուանդ հաց կ'ուտէ , Երուանդ ի՞նչ բան կ'ու-
տէ — հաց :

Դերձանը կարեց հաղուստները , դերձանը ի՞նչ
բաներ կարեց — հագուստները :

Հարցարան. — Ո՞ր բայեր ներգործական կը կոչալին . օրի-
նակենոր բացարէ . — Ի՞նչ է սեղի խնդիրը . բացարէ օրինակով . —
Սերի խնդիրը ի՞նչ հարցումնենով կը գտնի . օրինակներ տն'ւր եւ
հարցումներն որք:

Հարհանակ 169. Օհնակեցէ՛ հետեւեալ խօսերուն ներ-
գործական բայերը , յետո սեղի խնդիրները

Պարփական վարդեր սնկեց . — Արտորդ կաբաւ մը որսաց եւ
զայն ծախտեց . — Զայը կը յափշակէ ոյխաները երկ շուները լսան-
պանն զանոնի . — Ճարտարապետ պանոնկ մը պիտի կառուցան . —
Յիսուս օրինեց մանուկները . — Դուն զիս լիս ճանաւար բայց եւ մեզ
կը ճանաւար . — Դրալաճառը այն օրին առու եւ ուրիշ մը ուռաւ :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ . — ԾՐԱԾԵՑՆԵԱԿԻՆ

Մարտն անցաւ հասաւ Ապրիլ գեղեցիկ ,
Հեռու աշխարհքէ եկաւ ծիծեռնիկ .

Դուն բարո՞վ եկար , գարնան կարապետ ,
Կոռունկը թռաւ , գընաց վերեւէն ,

Սոխակն ալ փախաւ մեր պարտէ զներէն .

Մէկ դո՞ւն մնացիր ձնձուկներու հետ ,

Սիրո՞ւն ծիծեռնիկ , գարնան կարապետ :

Պատուհանիս մօտ շինէ՛ քու բոյնը ,

Անուշ ձնուողով երգէ՛ գարունը ,

Զո՞ւ ածէ , հանէ գեղեցիկ ձագեր

Եկ կեցի՛ր մեր մօտ մինչեւ Սեպտեմբեր :

169
170

ՔԱՄԱԿԱՆ-ՔԱՐՏՎԱ

Հարհանակ 170. Յետազայ խօսերուն մէջ հարցումներուն
տեղ դրէ՛ պատշան մեռի խնդիրներ վարի զոյականներէն :

Թույունը (ի՞նչ բան) կը շինէ . — Լոյսը կը փարան (ի՞նչ բա-
նը) . — Յովհաննեկ Մկրտիչ (զո՞վ) . — Արեւիմ մառաշայրներ եր հա-
յեցուցիկ (ի՞նչ բանները) . — Մեղուն (ի՞նչ բան) կը շինէ . — Կառա-
վարութիւնը կը պատէ՛ (զորո՞նի) . — Քահանակ պատէնց (զո՞վ) :

Յիսուս , միւները , փերակ , բոյն , փեսան , խաւարը , յանցա-
ւուները :

Հարհանակ 171. Օրինակեցէ՛ հետեւեաները **ՔՐԱԾԱԿ**
ես զիր գրեցի , ես մատ խօսեցայ , ես թեր կարդացի . — Մենի
զիր գրեցիմ , մենի մատ խօսեցամ , մենի թեր կարդացի ի :

Դուն զիր գրեցիր , դուն մատ խօսեցար , դուն թեր կարդացիր .
— Դուն զիր գրեցիմ , դուն մատ խօսեցամ , դուն թեր կարդացիմ :

Ան զիր գրեց , ան մատ խօսեցաւ , ան թեր կարդաց . — Անոնի
զիր գրեցին , անոնի մատ խօսեցան , անոնի թեր կարդացին :

Հարհանակ 172. Վերի օրինակին պէս թերանացի խնաւ-
նեցէ՛ հետեւեաներուն անցեալ ժամանակը :

Վարդ տնկել , դրամ շանիլ , ձուկ որսալ :

Տառ յուղա պատէ լի 874 978

ԸՆԹԵՐՑՈՒՄ.—ԽԵՆԼՈՒ ԿԱՆԱՔԻԹ.

Գեղի մը մէջ կերօք Դաւիթ մը կար որուն ամէն մարդ կը դիմէր խելք հարցնելու : Օր մը գեղացիներէն մէկուն կովը դոյլին մէջ խոթեր էր զլուխը, ջուր խրմելու համար, բայց ջուրը խմելէ յետոյ՝ գլուխը կը բռնուի դոյլին մէջ : Գեղացին և գրացին շատ կ'աշխատին որ կովուն զլուխը հանեն դոյլէն, բայց անկարելի կ'ըլլայ: Այն ատեն կերօք Դաւիթը կը կանչեն, որպէսզի միջոցը գտնէ կովուն զլուխը ազատելու : Կերօք Դաւիթ կուգայ և քիչ մը մտածելէ յետոյ՝ «Պէտք է կարել զլուխը», կ'ըսէ: Գեղացիներն անմիջապէս կը մորթեն կովը, բայց ի՞նչ օգուտ որ կարուած զլուխը նորէն կը մնայ դոյլին մէջ : Կերօք Դաւիթ այս անգամ ալ կը վճռէ որ դոյլը կոտրեն և զլուխը գուրս հանեն :

Խօսակցուրին.— Ի՞նչպիս մէկն էր նելօֆ Դաւիթ:— Խակապս նելօֆ էր քէ հակառակը:— Խոյ զիւղացիները Օր մը վ՞նչ պատահեցաւ զիւղացի մը կովուն էր ի՞նչ թռու նելօֆ Դաւիթ: պատմեցէ:

Համանգ 173.— Օրինակեցէ՛ վերի հատուածը, սուրածելով բոյր բայերը:

Համանգ 174.— Հետեւալ խօսերուն մէջ հարցումներուն տեղ դրէ՛ պատահ ներգործական բայեր՝ վարի բայերէն թիւրելով:
Երաժամ կար (ի՞նչ կ'ընէ).— Ալսուած (ի՞նչ ըրաւ) սիեղերը:— Հազմաւարը պիր (ի՞նչ կ'ընէ).— Աւագիլ (ի՞նչ ըրաւ) օճը:— Պարտիզանը բուր (ի՞նչ ըրաւ) ծաղկիներուն վրայ:— Կայզը կայձեր (ի՞նչ կ'ընէ).— Զինուուները վարը ծովի (ի՞նչ պիտի բնեն):
Կը կազմէ, յափշակեց, կ'արձակէ, կը ծծէ, պիտի որան սեղծեց, սրվեց:

Համանգ 175.— Հետեւալ խօսերուն պարանակած բայերէն ականանեան ներգործական որոշելով զա զա գրեցէ՛ Փայտը կը մտուի ի րոց կ'արտարէ:— Զարկն հիւանդ է, պանկեցաւ:— Ես կ'աշխատիմ, յափսու կը սորվիմ:— Զմեռ եկա, ողը ցուրտ պիտի ըլլոյ:— Դպրոցը փակուեցաւ, մենի զրուանի պիտի ընենի:— Գիշերը հասաւ, մազմերը վառեցէ՛:

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ.—ԹԻԹԵՆՈՒՆ ՈՒ ՄԱՆՈՒԵԾ

— Բուէ՛ ինծի, թիթե՛ռ սիրուն թէ ինչերով գուն կ'ապրիս: Կը թոշըտիս օրերն ի րուն, Քոէ՛, բնչպէս չես յոգնիր:

— Դաշտերուն մէջ կանանչ, քնքու շես միշտ կ'ապրիմ համարձակ, Ծաղիկներուն բուրմունքն անուն, իմ կերակուրս է միակ:

Բայց կեանքըս իմ, ո՞հ, շատ կարճ է, Ան մէկ օրէն երկար չէ. Բարի՛ եղիր, մանու՛ւկ փոքրիկ, Զիս մի՛ ձեռներ. ինայէ՛:

ԹՐԴՐ. Յ. Գ.

Համանգ 176.— Խախադ հրահանզի թոյր բայերուն թիւն ու դմբր որոշեցէ՛ բերանցի:

Համանգ 177.— Նոյն հրահանզի բայերան զյական կամ դերանուն տեր բայիներ որոշեցէ՛ պէտք եղած հարցումներով:

Համանգ 178.— Նոյն հրահանզի ներգործական բայերուն զյախան կամ դերանուն սեռի խնդիրներ որոշեցէ՛ պէտք եղած հարցումներով:

Համանգ 179.— Նոյն հրահանզի էական բայերուն սուրութիւններ որոշեցէ՛ պէտք եղած հարցումներով:

Համանգ 180.— Օրինակեցէ՛ հետեւալները:
Ես զիր պիտի գրեմ, ես առ պիտի խօսիմ, ես թիր պիտի կարդամ:— Մենին զիր պիտի գրեմ, մենին առ պիտի խօսիմ, մենին թիր պիտի կարդամ:

Դուն զիր պիտի գրեմ, դուն առ պիտի խօսիմ, դուն թիր պիտի կարդամ:— Դուն զիր պիտի գրեմ, դուն առ պիտի խօսիմ, դուն թիր պիտի կարդամ:

Ան զիր պիտի գրեմ, ան առ պիտի խօսիմ, ան թիր պիտի կարդամ:— Անոն զիր պիտի գրեմ, անոն առ պիտի խօսիմ, անոն թիր պիտի կարդամ:

Համանգ 181.— Վերի օրինակին պէտք բերանցի խնդիրնեցէ հետեւալներուն պատմական ժամանակուն:

Չուր խմել, դաս սորվիլ, ցորեն աղալ:



ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

69. — Երբոր խօսքին մէջ գոյականին դիրքը կամ ունէ պարագան հասկցնել ուղենք պէտք կ'ունենանք անոր քով զնելու ուրիշ տեսակ բառ մը. օրինակ՝

Եթէ ըսենք «գիրքը դրի դարակ», որոշ իմաստ չի տար, հարկ է ըսել «գիրքը գրի դարակին վրայ» կամ «դարակին մեջ» կամ «դարակին իով» կամ «դարակին տակ»։ Այս պարագային վրայ, մեջ, իով, տակ բառերը ցոյց կուտան թէ դիրքը դարակին որ տեղը զրուած է։

70. — Այս բառերը որոնք անունի կամ դերանունի մը քով կը դրուին անոր դիրքը կամ ունէ պարագան ձշելու համար, կը կոչուին նախադրութիւն։

71. — Նախադրութիւններէն ոմանք իրենց քովի անունէն կամ դերանունէն առաջ կը դրուին և շատերը՝ հարքը. օրինակ՝

Դեպի տուն, մինչեւ դպրոց, մեզի հետ, ծառին ցուց են.։

Հարցարան. — Խօսին մէջ գոյականին դիրքը կամ որ եւ է պարագան ի՞նչ կերպով կարելի է նաև կցնել, օրինակով բացառե. — Ո՞ր բառերուն կ'ըստի նախադրութիւն. — Նախադրութիւնները իւնց եովի գոյականէն առաջ կը դրուին թէ ետք. օրինակն ունի:

Հարահանգ 182. — Հետեւալ խօսերուն պարունակած ժեղագիր նախադրութիւնները ե՞ր բառերուն եով դրուած են, բերանացի որոշեցէ՞ն

Երշին մէջ գինի կայ — Մի՛ խօսիր իմձի հետ. — Ծայիկներ բառած են առուակին եով. — Մշակը պատկեցաւ ծառին տոկ եւ մինչեւ րոյ մնացաւ. — Ուստիդը դեպի անտառ ուղղեց խայերը. — Առանց փուշի զադ լըլար. — Մենք իրեւ Հայ պարտական ենք սիրել մեր ազգը. — Մեզի համար գործ մը կայ հու. — Ընկեր սիր՝ անձիդ պէս. — Մէկ սանելուխէն վար իջառ, միւսէն վեր երա.։

Հարահանգ 183. — Վերի երահանգին նախադրութեանց թնկեցաղ բառերուն անուն կամ դերանուն ըլաւը որոշեցէ՞ն բերանացի։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲԻԿԻ

Ի՞նչ անուշ ձայներ կը հնչեն
Մեր ծաղկաշատ սարերէն,
Ողինե՞րն են որ կը մրմնջեն
Այդ սարերու վերնէն։

Աղրիւրն է այն սեգ, լեռնածին
Վըձիտ աղբիւր կենարար.
Տե՛ս ի՞նչ հեշտիւ՝ լուսաբացին
Կը գըլորին լեռն ի վար։

Արշալոյսի շողերն աղու
Կը ցոլցըլան անոր մէջ.
Եւ ալիքներն ալ իրարու
Կուտան համբոյրներ անվերջ։
Հէյ ջան աղբիւր, քու հայրենիի
Ծարաւ տղոց զովարեր,
Քու ակըդ թող օրհնեալ լինի
Ու ծաղկաշատ քու ափեր։

ԱՂԲԻԿԻ

Հարահանգ 184. — Օրինակեցէ՞ն հետեւալ բառերը, սուրագրեկով նախադրութիւնները:

Բաղաժին մօս, անոնց հանդկա, այժմ առջեւ, պատին ետեւ, ձուկի նման, ձեզի լափ, առանց հացի, ճաղկն ետ, լեռն ի վար, դեկի դաշ, իմծի հետ, առելին դեկ, ծովկն անդին, բացի թազեկ, անկ զամ, մինչեւ երկին, հօդ համար։

Հարահանգ 185. — Վերի նախադրութիւններուն թնկերացող բառերուն զոյական կամ դերանուն. հոլովեալ կամ անհոլով ըլլալը և զոյականներուն յօդեր որացեցէ՞ն բերանացի։

Հարահանգ 186. — Օրինակեցէ՞ն հետեւալները:

Դուն գի՛ր գրէ, դուն ձա՛ն խօսէ, դուն թե՛ր կարդայ. — Դուն գի՛ր ցրեցէ, դուն ձա՛ն խօսեցէ, դուն թե՛ր կարդացէ։

Հարահանգ 187. — Վերի օրհնեալուն պէս բերանացի խանահեցէ՞ն հետեւալթերուն համայական եղանակը։

Ճագ վասի, վար ծոյի, լար լուալ։

ԴԱՅ. — ՄԱԿԻԱՅ

72. — Երբոր խօսքին մէջ բային գործողութեան ի՞նչպէս, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչ չափով կատարելու պարագան հասկցնել ուզենք, հարկ կ'ըլլայ ուրիշ տեսակ բառեր գործածել, օրինակ՝

Տիգրան մեկնեցաւ. — Ե՞րբ — Տիգրան երկի մեկնեցաւ :

Պատը փլաւ — ի՞նչպէս — Պատը յանկարծ փլաւ :

Ես անօթեցայ — ի՞նչքան — Ես շատ անօթեցայ :
Եկո՛ւր, կեցի՛ր — ո՞ւր, Հոս եկո՛ւր, մեկդի՛ կեցիր.

Այս խօսքերուն մէջ երկի յանկարծ; շատ, հոս, մեկ դի բառերը իրենց քովի բայերուն զանազան պարագաները ցոյց կուտան.

Այն բառերը որոնք բայերուն քով դրուելով կը չշդեն գործողութեան ժամանակը, եղանակը, տեղը, ափը կամ ուրիշ պարագան՝ մակրայ կը կոչուին :

Ճարցարան. — Խօսին մէջ բային գործ դուրեան պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակներ ո՞ւր եւ բացատք. — Ո՞ր ժաման բառերն կ'ըստի մակրայ :

Ճահանգ 188. — Հետաքայ խօսենուն մէջ շեղագիր բառեւ ուրիշ անձաւուն են, ուրիշ մակրայ, ուրիշեցիք թերթացի:

Փոքրիկ Մրած ուս պատկեցաւ, կանուխ երաւ. — Սիրուն նուարդ Ծիչ կը խօսի օաս կ'աշխատի. — Աւոտցիցը սաստեկ պատճեց թիրոս աշակերտները. — Բարի շղամ միօտ կը գովուի, երբեք ին յանդիմանուիր. — Քաջ զիմուռները ուզգին կը հենցեցնեին փողեր. — Արէն աւանդեր յամբարար յառաջացան, կատաղի փորտիկ մը փրատ մէկէն, յօր անեւին մը սկսան խօսին. — Մենք բալորովին բրցանեմ եւ անմիջապէս փախանմ. — Հաս ու հոն դարաւ ծանեւ կ'երևանին հեռուանց. — Խօսնուկ Արտեմ երքմէն կը խնդրա, յանախ կուրա. — Ընդարձակ Մատին պերսութեանքիցիք. — Բաներ որոշակի առասանեցիք:

Ճահանգ 189. — Գերի հահանգին բայեր ուստեղեց բերացի:

ԵՐԵՐՑՈՒՄ. — Դ.Ա.ՅԱՆ. ՈՒ Գ.Ա.ՌԱԶՈՒԵԼ

Ոչխարները փարախին մէջ ապահով կեցած էին Սովալլուկ զայլ մը եկաւ և փարախին շուրջ սկսաւ դառնալ, պատիլ. Անփորձ դառնուկ մը ներսէն զայլլով տեսնելով՝ հարցուց անոր. «— Ի՞նչ կը վնատես այսեղ. — Թարմ խոտ, պատասխանեց զայլլ, ես քիչով գոհացող եմ. — Եթէ այդպիս է, ըստ դառնուկը ես ալ դագ, իրարու հետ եղօր պիս ապրինք և միասին ճարակինք» Այս ըսելով դառնուկը ցատքեց փարախէն դուրս ուր դայլը զինքը գիշատեց անմիջապէս :

Խօսակցութիւն. — Ոչխարներ ո՞ւր կեցած էին. — Ի՞նչ է փարախը. — Ի՞նչ քայլը. — Գանենուկը ի՞նչ հարցուց զայլին. — Ի՞նչ պատասխանեց զայլը. — Գայլը խոտակե՞ր է. — Գառնուկը ի՞նչ քայլ է. — Ցեսոյ ի՞նչ պատահեցաւ. — Ինչո՞ւ համար խաբուեցաւ զառնուկին:

Ճահանգ 190. — Օրինակեցէ՛ վերի հատուածք եւ ժեղագիր բառեւն նախաղութիւններ մէկ զիծով մակրայներ երկու զիծով սուրազեցէ՛:

Ճահանգ 191. — Օրինակեցէ՛ հետեւամենք:

Թէ որ ես զիր գրեմ, թէ որ ես ան խօսիմ, թէ որ ես թեր կարդամ. — Թէ որ մենի զիր գրեմ, թէ որ մենի ան խօսիմ, թէ որ մենի թեր կարդամ:

Թէ որ դուն զիր գրեմ, թէ որ դուն ան խօսիս, թէ որ դուն թեր կարդամ:

Թէ որ ան զիր գրեմ, թէ որ ան խօսի, թէ որ ան թեր կարդամ. — Թէ որ աննի զիր գրեմ, թէ որ աննի ան խօսին, թէ որ աննի թեր կարդամ:

Ճահանգ 192. — Վերի օրինակենուն պէտ թերանցի խարեցէ՛ հետեւամենք սուրազասական ներկան:

Եկն շինել, լաւ ապրի, կարօք հոգալ:



ԴԱՍ-ՇԱՂԿԱՊ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

74.—Երկու բառեր կամ երկու խօսքեր իրարու կապելու համար կը գործածուին ուրիշ տեսակ բառեր որ կը կոչուին շաղկապ. օրինակ՝

Ուկին եւ արծաթը մետաղ են, բայց ուկին թանկագին է.

Այս խօսքերուն մէջ եւ, բայց շաղկապ են. եւ իրարու կապած է երկու բառեր. բայց՝ երկու խօսքեր

75.—Կան մասնաւոր բառեր ալ որ ցաւ, վախ, ուրախութիւն, կամ որ և է յուզում յայտնելու կը ծառայեն և ձայնարկութիւն կը կոչուին. օրինակ՝

Ահ, ինչքան քաղցր է կեանքը, բայց աւանդ, շատ կարծ է :

Այս խօսքերուն մէջ ահ, աւանդ ձայնարկութիւն են :
Հարցարան. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի շաղկապ. օրինակներ տն'ւր եւ բացարէ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի ձայնարկութիւն. օրինակներ տն'ւր:

Համահանգ 193.— Բերանացի ուռեցէ՛՛ թէ նետեւեալ խօսքուն շեղագիր շաղկապներէն որո՞նք բառեր կը միացնեն, որո՞նք խօսեն:

Աշխատասկը տղան կը վարձարուի, իսկ ծոյլը կը պատժուի. — Արդարութիւնը ուշ կամ կանուխ երեւան կուգայ. — Մատեմատ առող պահէ՛ որ մանով աշ առող շլաս. — Պատուկ' հայրդ ու մայդ, վասն զի անոնք նեղի կեանի տուին. — Գո՞ն եղիր վիճակէդ երէ կ'ուզես երշամիկ լլալ. — Ծառերը կը ծաղկին եւ կը կանանց երթ ցառունք զայ:

Համահանգ 194.— Տեսազայ խօսերուն պակասները լրացւ-
ցէ՛՛ վարի նախադրութիւններէն յարմարցնելով.

Զուկերը կ'ասրին ցույին . . . , մարդիկ կ'ասրին ցամաքի-
րիւն կայ կառուին եւ ցումին մատահանցն. — Ի՞նչ տարբերու-
թիւն կայ կառուին եւ ցումին կասք կեցաւ դրան —
Ցերու ծառին . . . իմկաւ:

Միջն, վրայ, եօֆ, վար, առյեւ, մէշ, դէպի,

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՀԱՅՈՑ ԳԻՒՅԸ

Գեղամ ու Վահրամ դպրոցին մէջ կը խօսակցէին: — Գիտե՞ս Վահրամ, ըստ Գեղամ, թէ ո՞վ գտած է մեր լեզուի գիրերը: — Ոչ: — Ես զիտեմ. ուսուցիչն ըստ թէ Ա.

Մեսրոպ վարդապետը գտած է մեր լեզուին գիրերը: Եթէ գիր չունենայինք, պիտի չկրնայինք հայերէն գրել, կարդալ: Ուսուցիչն ըստ նաև թէ տղայ մը երբ գրել կարդալ սորվի, ամէնէն ա-

ռաջ պէտք է ճանչնայ մեր տառերուն հեղինակը և երախտադիտութեամբ յիշէ անոր անունը:

Խօսակցութիւն. — Ո՞վ զտաւ Հայոց գիրը. — Առանց գիրի ի՞նչ վիճակ կ'ունենային. — Տղաք ի՞նչ պարտին Հայ տառերու հեղինակը:

Համահանգ 195.— Օրինակիցէ՛՛ նետազայ խօսերը, սուրուզ-
թելով ձայնարկութիւնները:

Ա՛հ, շատ տրուտ եմ. — Ա՛խ, ցաւեր մի ժրեր. — Ա՛հ, յառա-
շալեցիք. — Ակսուն, պատեհութիւնը կորանցոցի. — Բի՛ւթ, գէշ կը
հոսի. — Ա՛յ, սոսկալի բան կ. — Հօ՛, եզե՛րս, ժալեցիք. — Դէ՛հ, սի-
րուն ծիծենակ, հեռացիք, բոյր արագ:

Համահանգ 196.— Լրացւցէ՛՛ նետազայ խօսերը, վարի
մակրայններն յարմարներ դնելով:

Ժամանակը . . . կ'ամց նի. — Փիղը . . . կ'ապրի. — Սուս մի
խօսիք . . . Ասուած . . . ներկայ կ. — Բարի ամուսը . . . կը
տէկ . — Անկերդ . . . սիր. — Չար ընկերներ . . . կեցիք. — Նախ
խորհիք . . . զործէ. — Անի խաղաք . . . զործանած կ. — Ամերիկա-
ցիւնը . . . կը ճամբորդէն. — Անիւծը . . . կը մոնէք:

Ամենելին, յանախ, յափեսն, ապա, ամենուրիք, հեռու,
ուրույն, շատուզ, արագուն, ամենարար, երկար:

Օրինա. — Ժամանակը արագուն կ'անցնի:



ԴԱՍ-ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

76.-Որ եւ է խօսք որ ամբողջ իմաստ մը կուտայ
կը կոչուի նախադասութիւն. օրինակ՝
Ժամանակը դրամ է.

Մեօրոպ գտաւ Հայոց զիրը :

Ասոնք զատ զատ երկու նախադասութիւններ են :
77.—Խօսքի մը մէջ այնչափ նախադասութիւն
կայ որչափ որ դիմաւոր բայ կայ օրինակ՝

Շերամը թութիւներով կը սնանի եւ կը մանէ իր խողակը որմէ մետաքս կը պատրաստուի:

Այս խօսքին մէջ երեք բայ կայ, կը սնանի, կը
մանէ, կը պատրասուի. ուրեմն երեք նախադասութիւն
կայ, որոնք են.

Ա. Շերամը թութիւն տերեւներով կը սնանի:

Բ. Եւ կը մանէ իր խոզակը.

Գ. Որմէ մետաքս կը պատրաստուի *

Հարցարան.— Ի՞նչ է նախադասութիւնը, օրինակներ տուր. — Խօսի մը պարանակած նախադասութեանց թիւը ի՞նչ զէս, կ'որութի, օրինակն մը բացատէ՞:

ՀՅՈՒԽԱԾ 197. — ՀԵՏԵՆԵՐԻ ԽՈՍՔԵՐ ԽԱԳԵՎԵՐԻ ՎԱՐԻ ԲԱ-
ՆԵԼԻ ԽԵՏԱ ԸՆԼԿԱՑՆԵՐԱՄ:

Վայրը . . . արձիւր գիշատից կենդանիներ են, — Ուր սողուն
է . . . սարեակը բոլորն — Զուր կը սառի . . . օդը ցուց վկայ.
— Պակեցայ . . . իրանի ևմ. — . . . ուսումն կը սիրէ, պարփակ
աշխատիչ. — Ցացանք զործեցիք . . . պիտի պատճուիք. — Պէտք է ար
աներեւ . . . բոյսեր անին. — Ազատը . . . հարուստ է . . . ին վայրեր:

ԵՐԱՆ, ԱՐԵԱՆ, ԽԵ, ԵՐ, ԱՐԵԿԱԳԻ, ԵՐԻ, ՔԵՋ, ԱՐԵՎԱՅԵՒ, ՔԵԿԵՑ:

Մանուկ մը պատուհանին առջեւ կը պատրաստէր
իր դասերը մինչ փայլուն արեւը դուրսէն զինք կը
հրաւիրէր ու կ'ըսէր։ «Բաւական չէ կարդացծադ, ոտ-
քի՛ ել, սկսէ՛ խաղերդ «Ծղան պատասխանեց աւելին.
«Ո՞չ պայծառ արեւիկ, հիմա խաղալու միջօց չունիմ,
պէտք է որ առաջ դասերս պատրաստեմ»։ — Պատուհա-
նին տակ, ծառին վրայ սիրուն թռչունը կ'երգէր ու
միշտ այսպէս կ'ըսէր. «Բաւական չէ կարդացածդ, ոտ-
քի ելիր, սկսէ՛ խաղերդ»։ Մանուկը թռչունին ալ
պատասխան տուաւ. «Ո՞չ սիրուն թռչիկ, հիմա խա-
ղալու ժամանակ չունիմ, թող որ դասերս վերջացնեմ»։

Մանուկը կարգաց ու դրեց, բոլոր գործերը աւարտեց, զիրքերը ժողվեց, դարակին մէջ դրաւ, ապա զէպի պարտէզ վազեց ուրախ զուարթ եւ համարձակ ձայնով գոչեց, «Ո՞վ է զիս հրաւեփրոզը»։ Արեգակն այն ատեն անոր համար աւելի գեղեցիկ կը փայլէր, փոքրիկ թաշունը աւելի զմայլելի կ'երգէր։

Խօսակցութիւն. — Մանուկ մը ինչո՞ւ կ'զայէք. — Աւելն
ի՞նչ բառ իւեն. — Մանուկիր ի՞նչ պատախան ուուա. — Մանուկը
ե՞րբ դասերը վերջացուց, ի՞նչ բառ. — Ի՞նչպիսի մանուկ մըն էր այս.
Ո՞րն աւելի նախապահի է, դպար՞ք էլ խաղը:

Համաճակ 198.— Ծիլ մէկ նախադասութիւն կազմեցէ՞՛ հետապայ բայցեռվէ:

Ծագեցաւ. կը խսդար, պիտի հնչէ, սերմանէ:

Համեմոց 199.—Օրինակեցէ՛ վերի ընթեցուածք, դիմաւոր բայերն ստորագծելով եւ ճախաղաւորինենեն իշաւու զատելով ուղղահայեաց զիմեռով:

Համազգ 200. — Մէջ մէկ նախադասութիւն կազմեցէ՞ նեազայ զոյականներավ:

Պործաւոր, աղասեակ, կարին, զուշան, կամ:
Օրինակ.— Գործաւորը կ'աշխատի օրն ի բուհ.

**ԴԱՄ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԷԱԿԱՆ
ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ**

78. — Նախադասութիւն մը առնուազն պէտք է որ պարունակէ երկու էական բառեր ՏԿՐ բայի և բայ։
Առանց ասոնց խօսք չի կազմուիր։

79. — Նախադասութեան մէջ գտնուած միւս բառերը տէր բայիին կամ բային իմաստը լրացնելու կը ծառայեն և կը կոչուին անոնց լրացուցիչները։ օրինակ՝
Վարդապետը եկաւ։

Ծերունի վարդապետը երէկ եկաւ։

Վանքին ծերունի վարդապետը երէկ գիւղէն եկաւ
Այս երեք նախադասութեան առաջինը կը պարունակէ նախադասութեան մը միայն էական մասերը։
ՏԿՐ բայի և բայ։ նոյն նախադասութիւնը երկրորդին և երրորդին մէջ ընդլայնուած է լրացուցիչ բառերով։
այսպէս։

Վանքին, ծերունի բառերը լրացուցիչն են վարդապետը և թակային։

Երեկ, գլուխն բառերը լրացուցիչն են եկաւ բային։

80. — Տէր բային երբ որ անձնական զերանուն է, շատ անդամ յայտնի չի գրուիր։ օրինակ։

Երգեցէք, փոխանակ ըսելու՝ դուք երգեցէք։

Հաց կերայ, » » ես հաց կերայ։

Այս նախադասութեանց մէջ դուք, ես զերանուն տէր բայիները զօրութեամբ կիմացուին։

Հարցարան. — Նախադասութիւն մը առ նուազն բանի բառ պարունակելու է. — Նախադասութեան միւս բառերը ի՞նչ պատճեն ունին, ի՞նչ կը կոչուին. — Օրինակներ տ' եւ բացատէ. — Այս ժամանակ եւ բայիները կիման յայտնի չդրուիլ. օրինակներով բացատէ։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԶԵՄ ԳՐԱՏԵՐ ԹՒ ԻՆ ԶՈՒ

Զեմ գրատեր ինչո՞ւ ձմեռուան օրը
կը յիշեմ ես միշտ իմ խեղճ եղբայրը,
կը խորհիմ, արդիօք չունի՞ ան կարիք,
Հաց, միս, եղ ու փայտ, ունի՞ ան մուշտակ,
Ամուր է տունը, տանիքը չէ՞ ծակ...:
Ու այսպէս ես միշտ ձմեռուան օրը
Միտքս կը բերիմ իմ խեղճ եղբայրը։

ՔԱՄԱԿ. ՀԱՅ

ՀՐԱՒԱԾ 201. — Նետազյ խօսերու պարունակած բառերն ետակները ուռեցի՛ բերանոցի։

Վարդն ու շուշանի խողրարոյ ծաղիկներ են. — Պուսայի մէջ ընթանիկներ կան. — Դուն նեզի օգկն, ուրիշին մի՛ վսակիր. — զայ, զրիխ կը ցաւի. — Զմեռն անցաւ բայց ցուրտ է տակաւին. — Վահրամ ուշ եկաւ դպրոց եւ Տօրեկն զանի յանդիմանեց. — Ո՞հ, շատ կը ցաւիմ այդ արկածին վրայ. — Այս աղջիկը լարաննի է. Վարդուհին հանեց զինիերող դանարանէ. — Արտամիս իր կատուին հետ կը խաղար. կատուն յանկած ճանկնեց անոր ծեռը. — Այն շերամ անձնագ զիւղեր հաստուած են. — Արիարար կուուցան հայեցին համար.

ՀՐԱՒԱԾ 202. — Ուռեցի՛ բերանոցի նետազյ նախադասութեան մասերը եական մասեր (եւ բայի եւ բայ)։

Անձնի եկաւ. — Կառապակը շառունակ կը մերակէ ձին. — Ծոյլ երուանի շատ կը մնանայ. — Պարհկին ծառք պիտի լորնայ. — Մեմբ գիւղը կը բնակին. — Ծովը շատ խորուկէ է. — Դուն միշտ կը խնդաս. — Անձները բարձր են. — Անձին ձուկին կան ծովերուն մէշ։

ՀՐԱՒԱԾ 203. — Վեր նախադասութեան մէջ լրացուցիչ պատօն ունեցող բառերը ուռեւով ստորագծեցի՛։

ՀՐԱՒԱԾ 204. — Նետազյ նախադասութեան մէջ զօրութեամբ իմացուած զերանուն եւ բայիները զէ՞ եւ զիցի՞։

Եաւ դրամ ունի. — Դասդ առվիցա՞ր. — Կառավ մեկնեց աւ. — Ուրախ ըղանի. — Ցողներ կի. — Խնձի եկէ՛։

ԴԱՍ.—ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ԲԱՐԵՐ

81.— Լեզուին մէջ կան բառեր որ միեւնոյն կամ իրարու նման նշանակութիւններ կուտան. օրինակ՝ Ազահ, ժլատ, կծծի, եւն., .

Այս տեսակ բառերը հոմանից կը կոչուին:

82.— Բառեր ալ կան որ իրարու հակառակ նշանակութիւն կուտան. օրինակ՝

Ցուր, հակառակն է տաֆ.

Լոյս » մոյր.

Այս տեսակ բառերն ալ կը կոչուին հակառից:

Հարցարան.— Ա՞ր տեսակ բառերուն նամանից կ'ըստի. օրինակներ են՝ .— Ո՞ր տեսակ բառերուն նականից կ'ըստի. օրինակներ են՝ :

Հարհանգ 205.— Հետազայ նախադասութեանց բայերուն մէջ մէկ յարմար լրացուցիչ աւելցուցէք:

Ծառը ծաղկեցաւ. — Չմեռն անցաւ. — Ճամրան ծռու կր. — Ծառան կը վարձառուի. — Երկիները երկիցին:

Օրինակ.— Նույին ծառը ծաղկեցաւ:

Հարհանգ 206.— Հետեւեալ նախադասութեանց բայերուն մէջ մէկ յարմար լրացուցիչ աւելցուցէք:

Մշակը կ'աշխատի. — Աշխատութիւնը կը յազրէ. — Չարը կը պատռի. — Մեևս տեսան զին:

Օրինակ.— Մշակը կ'աշխատի դաշին մէջ:

Հարհանգ 207.— Ղաւծեցէք յետազայ պարզ նախադասութիւններ, որուելու բառերուն տեսակները եւ պատճենները:

Քունը կազդուրիչ է — Կրակը կը հաշեցնէ մետաղները. — Աշակը բառն էր. — Գայլը պատահց զանոն կը. — Նարը մետենաներ ունի. — Ամառը ս ո՛ւ եղաւ. — Եռուն ոյժ կ'արտարէ. — Թույլնը փախաւ. — Դեղնը ծաղիկ պիտի բանայ. — Զիւները հաղեցան:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊԶՐՈՏ Ա. ՐՅԵՆՄԻԱԾ

Արտեմիսի ծաղկահի հրապուրիչ աղջիկ մըն է. թարու և կարմրորակ գէմքով : Եւ իր սնգուսէ մինինիկ կիսակօչիկներով ջիմոցին մէջ կը քալէ, իր վարդագոյն պարեգօտը հազած և թաւշեայ դըլ խարկը գրած, կարծես փոյրիկ թագուհի մըն է : Բայց Արտեմիս զիշ թէրութիւն մը ունի:



պչուսու է : Իր ձեւերը փոխանակ ըլլալու պարզ և բնակուն, ծաղրելի և արուեստակեալ են : Ան նոյն խոկ չի համիր խաղալ այն ընկերներուն հետ որ իրեն չափ չափնուած չին : Անոր համար անկեղծ բարեկամ չունի քնաւ : Իր ընկերները հետեւն կը ծաղրեն զինք անուն է :

Խօսակցութիւն.— Արտեմիս ինչպիսի աղջիկ մըն է .— Ի՞նչ պէս կը հազորի .— Փողոցի մէջ բակեր ատեն ինչի՞ կը նմանի .— Ի՞նչ է Արտեմիսի թեութիւնը .— Ի՞նչ բուլ է պշտա .— Եւ ձեւերն ի՞նչպէս են .— Ի՞նչ բուլ է արուեստակեալ .— Արտեմիս բաւեկամ ունի՞ .— Ի՞նչո՞ւ համար կը ծաղրեն զինք .— Խաւուն ունի՞ն ծաղրելու :

Հարհանգ 208.— Օրինակեցէ՛ք վերի հաւուածը, մէխագիտ բառերուն տեղ նոմանիներ զրծածելով :

Հարհանգ 209.— Ուսուցչին թելադրութեամբ ուղղողեցէ՛ք մասեւ մերի հաւուածն :

Հարհանգ 210.— Հետազայ բառերուն մէջ իրարու նոմանիներ զտնիր մէմ զիմաց զեւէ՛ք :

Խռայր, միզ, անուշ, զարազան, տրում, այզ, իւշ, տաղր, մասկուզ, ցուա, ժնուր, արտարու:

Հարհանգ 211.— Հետեւեալ բառերուն նականիներ զտնիր ոյին զիմաց զեցէ՛ք :

Բարձր, զիշեր, խիս, յիմար, կղիլ, ներս, ուրախ, նեղ:

ԴԱՅ. — ՊԱՐՉ ԵՒ ԱԾԱՆՑԵԱԼ ԲՍՈՒԵՐ

83.— Ինչպէս որ ծառի մը արմատէն կամ բունէն կը ծնին բազմաթիւ ճիւղեր, այսպէս ալ բառի մը վրայ մէկ կամ աւելի վանկեր աւելնալով՝ առաջ կուգան ուրիշ նոր բառեր. օրինակ՝

Մայր բառէն առաջ եկած են անմայր, մայրենի, մայրական, մայրուրին եւն.

84.— Այն վանկը կամ վանկերը որ այսպէս բառի մը սկիզբը կամ վերջը կը կցուին ուրիշ նոր բառեր շննելու համար, կը կոչուին մասնիկ։

Վերի օրինակներուն մէջ մայր բառին սկիզբն աւելցած ան, վերջը աւելցած ենի, ական, ուրիշ՝ մասնիկ են։

85.— Այն բառերը որ այսպիսի մասնիկներով կազմըւած են, կը կոչուին ածանցեալ բառեր։

86.— Այն բառերը որ մասնիկ չունին, կը կոչուին պարզ կամ առևատ բառեր. օրինակ՝

Պոյն, մեծ, վարդ, աղ, պարզ բառեր են։

Տժգոյն, մեծաւոր, վարդուհի, աղի, ածանցեալ բառեր են։

Հարցարան. — Բառէ մը ի՞նչպէս առաջ կռւան ուրիշ բառեր. Օրինակներ ունե. — Բառի մը վրայ աւելցած վանկեր ի՞նչ կը կռչուի. — Շատնիկով կազմուած բառերը ի՞նչ կը կռչուին. — Մասնիկ չունեցող բառերը ի՞նչ կը կռչուին. օրինակներ ունե.

Հաշիան 242. — Հետազայ բառեւէն պարզեն ու ածանցեաներ ուստի զարդէն։

Քար, բարո, փոքր, փոքրիկ, փոքրաւոր, գործարան, անորդ, հայ, հայերեն, հայուրին, բախո, բախտաւոր, դժբախ, զետ, զետակ, բաղու, զոգունու, զունու, զունունու, զունունունու։

Հաշիան 243. — Վերի համանգին ածանցեալ բառեւէն մասնիկներ ուստի բերացին։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՎԱՐԺԻԸ

Կարմիր, ձերմակ, դեղին վարդ, Պատուհանին սիրուն զարդ, ի՞նչ ազուոր գոյն, բոյր ունիս, Որ ամէնէն կը սիրուիս։ Ես ալ արդօք չեմ կրնար Սիրուիլ ընդմիշտ, անդաղար։

Պղտիկ տըղաք, լա՛ւ գիտնաք, Երբ աղնիւ բոյր ունենանք, Տեսք մը մաքուր ու անմեղ, կը սիրեն մեզ ամէն տեղ։

ԾԱՂԻԿ

Հրահանց 244. — Ուսուցին թելադրութեամբ ուղղագրեցէ՛մ վերի ուսմաւորը.

Հրահանց 245. — Հետեւեալ բառեւուն մէյ մէկ հոմանիք գտնելով դէմ դիաց գեցէ՛մ։

Լեղի, ձամրայ, փափար, զեփիւո, բաշ, ոյժ, ծուխ, գոլորշի, խեթ, մարզ, վիզ։

Հրահանց 246. — Հետազայ բառեւէն իշարու նախանիներ ուստի դէմ դիմաց գեցէ՛մ։

Հառուս, ստեղի, բարս, ձկար, տակ, ամենի, բեռ, կածր, մահ, պաշար, լարեկան, զօրտար, ստեւմուս, աղբա, ձև, մեղմաւոր, օրեկ, վերյ, փափուկ, բնելոր ձևունդ, բշամի։

Հրահանց 247. — Գեցէ՛մ բէ ի՞նչ կը կոչուի։ Ան որ ուստի Կարածկ, այն բոյը որ հաց շինելու կը ծառայէ, ան մեսաղը որ ամեկն բանկագին է, ան նեղուկը որով մարդի կը գինովնան, այն կենաչն որ մուկ կորսայ, այն զործի որով երկար կը ծեծի։

Հրահանց 248. — Առէ բէ մոր այս զած բառեր պարզ են բէ ածանցեալ։

ԴԱՍ-ԲԱՐԴ ԲԱՐԵՐ

87.— Շատ անգամ երկու պարզ բառեր իրարու կցուելով ալ կը կազմեն նոր բառեր. օրինակ՝

Մեծառուն, ծակաչք, թուլքերան եւն. որ կազմը ած են և ուն, ծակ և աչք, բոյլ և բերան, բառերէն:

88.— Այն բառերը որ այս երկու կամ աւելի բառերի կազմուած են, կը կոչուին չ արդ բառ:

89.— Բարդ բառերու մէջ յաճախ երկու բառ իրարու սիացած կ'ըլլայ ա, և ձայնաւորներով որ կը կոչ ուին յօդակապ. օրինակ՝

Գանձապետ, սեղանատուն, ծաղկեփունջ, եւն.:

Այս բառերուն մէջ ա, և յօդակապ են:

Հարցառութ.— Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի բարդ օրինակներ. — Ի՞նչ է յօդակապը. օրին սկնեռու վայ ցայ տուր յօդակապը:

Համհանգ 219.— Գրեցէ՛ք թէ ի՞նչ կը կրցուի:

Այն որ որս կ'ընի, այն որ պարսկ կը մշակ, այն որ ուրիշի մը նոյն կ'սպասաւորէ, այն տեղու ուր իրանեներ կը դարսանուին, այն տեղու ուր շատ ծառեր կան, այն տեղու ուր կերակուր կ'ունեն, այն ծառը որ ծան կուտայ, այն որ զիւղը կը բնակի, այն պայմանը որ հարս պիտի լրայ, այն գործիքը որով կը բամեն, այն որ գործ լուսի, այն որ բախս յունի:

Համհանգ 220.— Ըստէ՛ք թէ ևեր այս գած բառեր պարզ բառեր են թէ՞ ածանցեալ:

Համհանգ 221.— Առեցէ՛ք թէ նետազայ բառերէն ուռնէ պարզ են, որոնին ածանցեալ, որոնին բառէն:

Անշնորհ, սար, եղրուկ, ձորակ, աղբանց, մատադառնեկ, գուհավաճառ, սարսափելի, լայնուկն, պարերգ, նոզի, երգի, բուլք, աւազու, մարզագիշեն, դաշտաւու, ուժեղ, արի, արիակուր, դրամառն, շահ, բաղական, ազգային, Հայաստան, ծով, ծովածուն, շահ, բաղական, ազգային, Հայաստան, ծով, ծովածուն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — Ա ԵՎՌԱՅՈՒԹԻՒՆ

— «Ես չեմ վախնար գայլէն», կ'ըսէր Պօղոսիկ, եւ ձեւերով ըսպառնական, մեծխօսիկ, «Թո՛ղ զայ մէյ մը, կը պոռար ան, որ խեղզեմ Ու փըսեմ զինք զետնի վրայ, մարդոց դէմ. Ես կտրիմ եմ, ես ուժեղ եմ, ես չատ քաջ...» Յանկարծ ծակէն մուկ մը գալով դէպ առաջ Խօսքը կըտրեց մեր քաջին որ ահարեկ՝ Աղաղակներ արձակելով խոյս տրւաւ: Քաջութիւնը խօսքերու մէջ չ' երբեք. Գործքով է որ կը հասկցուի մեր արձէք: Թրգմ. Ձ. Գ.

ՅԵՐ. ՊՈ.Գ.Ա.Ց.Լ

Խօսակցութիւն.— Պօղոսիկ ի՞նչպիսի եղայ մին էր. — Ի՞նչ բաւել է մեծխօսիկ. — Պօղոսիկ ի՞նչ բայելով կը պարձենաւ. — Յանկարծ ի՞նչ պատահեցաւ. — Պօղոսիկ ի՞ն, բաւ. — Աւելու Պօղոսիկ իսկապէս եա՞զ էր թէ վախնաս. — Քաջութիւնը խօսնավ պէտ է ըլլայ թէ զարծով. — Կը նամնի և՛ խօսակցէս եազ մաղեր:

Համհանգ 222.— Գրեցէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ նպար կը ծախէ, այն որ դեղ կը պարտասէ, այն որ պամենի կը բանեցնէ, այն տեղը ուր զինի կը խմեն. այն որ մէկուն դասր կը պաշպանէ, այն դարանը ուր զիրեր կը դնեն.

Համհանգ 223.— Ըստէ՛ք թէ ևեր այս գած բառեր պարզ, ածանցեալ թէ՞ բաւդ բառեր են:

Համհանգ 224.— Ցոյց տուէ նետազայ բաւդ բառերուն պարունակած յօդակապեր, երէ ունին:

Գարժանուն, հանդիսավայր, մանկապարտէղ, պղուկբակ, տնուշապուր, պարազուն, շիներակ, մանրավայր, հիւսիսայր:

Համհանգ 225.— Լուծեցէ թէ նետազայ պարզ նախադառն իրենները որուելով բառերուն տեսակներն ու պատճեններ:

Երկիխը կապոյ է. — Մեղուն խայրէց Գրիգոր. — Սուրէ դասդ. — Օդը տացաւ. — Ես յոզենցայ. — Աւրափ ըղանի:

ՍՐՈՎԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Շեշտ (Շ) Պարոյկ (Ը) Երկար (Ց)

հուսիս Կ Է Տ Ե Ր

Ստորակէտ (Շ.)	Ցանիկ
Բութ (Ը.)	Խուլ
Մշշակէտ (Ց.)	
Վերջակէտ (Ց.)	Ազգային թիւն

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՈՒՐԻՇ ՆՇԱՆՆԵՐ

Ենթամնաց (Հ)
Ապաթարց (Շ)
Գծիկ (==)
Փակագիծ (())
Զակերտ (ԱՅ ԱՅ)
Բազմակէտ (ՀՀՀ)

Բ. ԵՐԵՄԻ ՎԿԵԼ *հուս.*
Ժ. ԿԱՐԵՐԻ ՀԱՅԱՀԱՅ
Գ. ՑԱՆԻԿ ՑԱՆԻԿ

ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐ

<i>Հուսիս</i> X Եզրակի		Եզրակի
Ուղ. և Հայց.	Վարդ	Վարդեր
Սեռ. և Տրակ.	Վարդի	Վարդերու
Բացան.	Վարդէ	Վարդերէ
Գործիական	Վարդով	Վարդերով

ԿԱՆՈՆԱԿՈՐ ԶԵՒԵՐ

<i>Հայց</i> Ա. ԶԵՒ		Հայեր
Ուղ. և Հայց.	Հայ	Հայեր
Սեռ. և Տրակ.	Հայու	Հայերու
Բացան.	Հայէ	Հայերէ
Գործիակ.	Հայով	Հայերով

Բ. ԶԵՒ		
Ուղ. և Հայց.	Գիտութիւն	Գիտութիւններ
Սեռ. և Տրակ.	Գիտութեան	Գիտութիւններու
Բացան.	Գիտութենէ	Գիտութիւններէ
Գործիակ.	Գիտութիւնով	Գիտութիւններով

Գ. ԶԵՒ		
Ուղ. և Հայց.	Օր	Օրեր
Սեռ. Տրակ.	Օրուան	Օրերու
Բացան.	Օրէ, օրուընէ	Օրերէ
Գործիակ.	Օրով	Օրերով

Ա. ԼՄՈՒՐԴՈՒԹԻՒՆ

ԳՐԵԼ ԲԱՅԻՆ ԽՈՂԱՐՀՈՒՄԸ

ՍԵԶՄԵՆԱԿՅԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եղակի	Յոզեմի
Ա. Դեմք ես կը գրեմ	Մենք կը գրենք
Բ. » Դուն կը գրես	Դուք կը գրէք
Գ. » Ան կը գրէ	Անոնք կը գրեն

Անցեալ անկատար

Ա. Դեմք ես կը գրէի	Մենք կը գրէինք
Բ. » Դուն կը գրէիր	Դուք կը գրէիք
Գ. » Ան կը գրէր	Անոնք կը գրէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես զրեցի	Մենք զրեցինք
Բ. » Դուն զրեցիր	Դուք զրեցիք
Գ. » Ան զրեց	Անոնք զրեցին

Բացարձակ ապանի

Ա. Դեմք ես պիտի գրեմ	Մենք պիտի գրենք
Բ. » Դուն պիտի գրես	Դուք պիտի գրէք
Գ. » Ան պիտի գրէ	Անոնք պիտի գրեն

Անկատար ապանի

Ա. Դեմք ես պիտի գրէի	Մենք պիտի գրէինք
Բ. » Դուն պիտի գրէիր	Դուք պիտի գրէիք
Գ. » Ան պիտի գրէր	Անոնք պիտի գրէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի
Բ. Դեմք Ե՞՞՛ զրէ

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Ներկայ

Ա. Դեմք ես զրեմ	Մենք զրենք
Բ. » Դուն զրես	Դուք զրէք
Գ. » Ան զրէ	Անոնք զրեն

ՀՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք Ե՞՞՛ զրեմ	Մենք թո՛ղ զրենք
Բ. » Դուն թո՛ղ զրես	Դուք թո՛ղ զրէք
Գ. » Ան թո՛ղ զրէ	Անոնք թո՛ղ զրեն

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Անկատար

Գրել

Ներկայ լնդունելուրին	Անցեալ լնդունելուրին
Գրող	Գրած, գրեր
Ապանի լնդունելուրին	Գրելիք, գրելու

Բ. ԼԵՂՐԴՈՒԹԻՒՆ

ԽՕՍԻԼ ԲԱՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Սպակի

Ա. Դեմք ես կը խօսիմ
Բ. » Դուն կը խօսիս
Գ. » Ան կը խօսի

Յազմակի

Մենք կը խօսինք
Դուք կը խօսիք
Անոնք կը խօսին

Անցեալ անկատար

Ա. Դեմք ես կը խօսէի
Բ. » Դուն կը խօսէիր
Գ. » Ան կը խօսէր

Մենք կը խօսէինք
Դուք կը խօսէիք
Անոնք կը խօսէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես խօսեցայ
Բ. » Դուն խօսեցար
Գ. » Ան խօսեցաւ

Մենք խօսեցանք
Դուք խօսեցաք
Անոնք խօսեցան

Բացարձակ ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսիմ
Բ. » Դուն պիտի խօսիս
Գ. » Ան պիտի խօսի

Մենք պիտի խօսինք
Դուք պիտի խօսիք
Անոնք պիտի խօսին

Անկատար ապառնի

Ա. Դեմք ես պիտի խօսէի
Բ. » Դուն պիտի խօսէիր
Գ. » Ան պիտի խօսէր

Մենք պիտի խօսէինք
Դուք պիտի խօսէիք
Անոնք պիտի խօսէին

ՀՐԱՄԱՎԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի

Բ. Դեմք Դուն խօսէ

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եղանակի

Դուք խօսեցէք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա. Դեմք ես խօսիմ

Բ. » Դուն խօսիս

Գ. » Ան խօսի

Մենք խօսինք

Դուք խօսիք

Անոնք խօսին

Անկատար

Ա. Դեմք ես խօսէի

Բ. » Դուն խօսէիր

Գ. » Ան խօսէր

Մենք խօսէինք

Դուք խօսէիք

Անոնք խօսէին

ԸՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Ա. Դեմք ես թո'ղ խօսիմ

Բ. » Դուն թո'ղ խօսիս

Գ. » Ան թո'ղ խօսի

Մենք թո'ղ խօսինք

Դուք թո'ղ խօսիք

Անոնք թո'ղ խօսին

Անկատար

Ա. Դեմք ես թո'ղ խօսէի

Բ. » Դուն թո'ղ խօսէիր

Գ. » Ան թո'ղ խօսէր

Մենք թո'ղ խօսէինք

Դուք թո'ղ խօսէիք

Անոնք թո'ղ խօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Անկատար

Խօսիլ

Ներկայ ընդունելուրին

Խօսող

Անցեալ ընդունելուրին

Խօսած, խօսեր

Ապառնի ընդունելուրին

Խօսելիք, խօսելու

Գ. ԱՌՈՐԴՈՒԹԻՒՆ

ԿԱՐԴՅԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եզրակի

Ա. Դեմք ես կը կարդամ
Բ. » Դուն կը կարդաս
Գ. » Ան կը կարդայ

Եզրակի

Մենք կը կարդանք
Դուք կը կարդաք
Անոնք կը կարդան

Սեցեալ անկատար

Ա. Դեմք ես կը կարդայի
Բ. » Դուն կը կարդայիր
Գ. » Ան կը կարդար

Մենք կը կարդայինք
Դուք կը կարդայիք
Անոնք կը կարդային

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես կարդացի
Բ. » Դուն կարդացիր
Գ. » Ան կարդաց

Մենք կարդացինք
Դուք կարդացիք
Անոնք կարդացին

Բացարձակ ապառնի

Ա. Դեմք ես պիտի կարդամ
Բ. » Դուն պիտի կարդաս
Գ. » Ան պիտի կարդայ

Մենք պիտի կարդանք
Դուք պիտի կարդաք
Անոնք պիտի կարդան

Անցեալ ատար ապառնի

Ա. Դեմք ես պիտի կարդայի
Բ. » Դուն պիտի կարդայիր
Գ. » Ան պիտի կարդար

Մենք պիտի կարդայինք
Դուք պիտի կարդայիք
Անոնք պիտի կարդային

ՀՐԱՄԱՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզրակի

Դեմք Դուն կարդա

ՍՏՈՐԱԴԱՍԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Եզրակի

Դուք կարդացէք

ՍՏՈՐԱԴԱՍԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Մենք կարդամ

» Դուն կարդաս

» Ան կարդաւ

Մենք կարդանք

Դուք կարդաք

Անոնք կարդան

Անկատար

Մենք կարդայինք

Դուք կարդայիք

Անոնք կարդային

ՀՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ներկայ

Դեմք թո'ղ կարդամ

» Դուն թո'ղ կարդաս

» Ան թո'ղ կարդայ

Մենք թո'ղ կարդանք

Դուք թո'ղ կարդաք

Անոնք թո'ղ կարդան

Անկատար

Մենք թո'ղ կարդայինք

Դուք թո'ղ կարդայիք

Անոնք թո'ղ կարդային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Կարգավոր

Ներկայ ընդունելուրին

Կարդացող

Անցեալ ընդունելուրին

Կարդացած, կարդացեր

Ապառնի ընդունելուրին

Կարդալիք, կարդալու

Առ այս քայլութեա
ապահով է ու ան-
առ զարգաց պարբ
առ աշակերտին



2485

2013



